

1491

232

R-79

2010

~~28~~
~~285~~

ՊԱՏՄՈԿԱՆ ԱՊԱՑՈՅՑՔ

ՀԱՐՈՒԹԵԱՆՆ

Յիսուսի Քրիստոսի

Գ. Ա. ՌՈՅ

ԲԱՐԳՄԱՆԵՑ

Ը. Հ. ՃԵՃԻՉԵՍԻՆ

200
396-ԲՊ3



معارف نظارت جلیله سنک رخصتیله طبع او امـشـ

Կ. ՊՈԼԻՍ

Տպագր. Գ. Պալմաթեան
(Արմաթեան)

1885

36271-642

ՊԱՏՄՈՒԿԱՆ ԱՊԱՅՈՅՑՔ

200

ՅԱՐՈՒԹԵԱՆՆ

596 ԲԴ

Յիսուսի Քրիստոսի

184

Գ. Ա. ԲՈՅ

2012

(153)

ՔԱՐԳՄԱՆԵՑ

Օ. Հ. ՃԵՂՋԻՉԵՍ



Կ. ՊՈԼԻՍ

Տպագր. Գ. Պաղասելեան

(ԱՐԱՄԵԱՆ)

19801-59

1885

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՊԱՑՈՅՑՔ

ՅԱՐՈՒԹԵԱՆՆ

ՅԻՍՈՒԽԻ ՔՐԻՍՏՈՍԻ

200

396-Պ

— 808 —

Նոր կտակարանի մատենագիրք Քրիս-
տոնէութեան ճշմարտութիւնն հիմնած են
Եղական հրաշքի մը, այսինքն Յիսուսի
Քրիստոսի յարութեան վերայ։ Ուրեմն
Եթէ չը կրնար հաստատուիլ այն իբր
պատմական իրողութիւն մը, միայն ժա-
մանակի վատնում և աւելորդ աշխատու-
թիւն է Աստուածաշնչի հրաշից ո եւ է
միոյն վրայ յարձակում ընել կամ աշխա-
տիլ հաստատել նոցա ճշմարտութիւն։
Եթէ Յիսուս Քրիստոս մեռելներէն յա-
րութիւն չ'առաւ, բոլոր այլ հրաշքներն
որք արձանագրեալ են յԱւետարանի,
բաւական պլափի չը լինին հաստատել թէ
Քրիստոնէութիւնն աստուածային յայտ-
նութիւն մ'է։ Եթէ յարեաւ նա, այս մի
հրաշք միայն կը հաստատէ զայն, և կա-

2001

բող եմք համարել զայն իբր հիմունք
միւս հրաշից : Ուրեմն, ըստ որում այս
հրաշք բանալին է Քրիստոնէական ա-
պացուցութեանց յասպարէզ կը կոչեման-
հաւատներն որպէս զի վիճին անոր ճշ-
մարտութեան վրայ . և կը հրաւիրեմ ըդ-
հաւատացեալս որ իրենց ուշադրութիւն
չը խոտորցնեն վիճաբանութեան այն կէ-
տերուն յորս ապացոյցը տկարագոյն է և
որք վերջապէս վիճաբանութեան բուն
կէտն չեն պարունակեր :

Այս նիւթոյս վրայ պիտի ճառեմ ճիշգ-
ինչպէս որ պիտի ճառէի ո եւ է արտա-
քին պատմութեան վերաբերող խնդրոյ
մը վրայ : Պիտի չը պահանջեմ ընթերցո-
ղէն որ Նոր կտակարանի ներշնչութեան
հաւատայ անշուշտ : Պիտի գործածեմ
զԱւետարանս որպէս պիտի գործածէի ո
եւ է ուրիշ յիշատակարաններ : Սրբոն
Պօլափի թղթոց համար պիտի չը պա-
հանջեմ ուրիշ հեղինակութիւն քան զայն
հեղինակութիւն զոր կը պահանջեմք Կի-
կերոնի թղթոց համար : Ընթերցողն ալ
իւր կողմանէ պէտք չէ առարկութիւն ընէ
թէ հրաշքներն անկարելիութիւն են . ո-
րովհետեւ անսոնց կարելի կամ անկարելի
լինելն պիլէսովայական խնդիր մ'է որ

պատմական հետազօտութեան ասհնանեներէն
դուրս կիյնայ . եւ ենթադրել թէ հրաշք
անկարելի են կրկնումն սկզբան է , քանզի
բուն իսկ քննուելու խնդիրն այն է : Այս
ձառին մէջ միայն պատմական ապացոյցն
պիտի քննեմք եւ ոչ թէ ի յառաջազունից
հայեցողութիւններ :

Իմ նպատակս է հաստատել թէ Յիսուս
Քրիստոսի յարութիւնն իրողութիւն մ'է
որ հիմուուած է ամենաբարձր աստիճանի
պատմական ապացուցութեան վերայ :
Զայս հաստատած ատենս սա ենթադրու-
թիւնն պիտի ընեմ թէ բոլոր զայս ճառ
ընթերցողներ ընդունած են այն մի քա-
նի իրողութեանց ձմարտութիւնն որք
ընդունուած են Եւրոպից ուսումնական
անհաւատներէն , զի պարզապէս ժամա-
վաճառութիւն է հաստատելու ելնել այն
ձմարտութիւններն զորս արդէն այդ գի-
տուն անհաւատք ընդունած են : Ուրեմն
պիտի համարիմ թէ անոնք որ իմ ձեռ-
նարկութիւններս կընթեռնունած , պիտի չը
մերժեն այն ձմարտութիւններն զորս
արդէն Շղբաւսի , Ռընանի , Պարփի նման
երեւելի քննադատներն ընդունած են :
Եւ ուստի , արդէն ընդունուած պիտի
համարիմ սա հետեւեալներն զորս այդ

Նշանաւոր քննադատներն իսկ ընդունած են :

1. թէ Յիսուս Քրիստոս դոյութեան ունէր. թէ Նա իւր չուրջ ժողովեց կարդ մը իրեն հետեւողներ, որք կը հաւատային ի Նա իրը ժողովրդեան ակնկալած Միսիայն. եւ թէ Նա խաչուեցաւ Հռովմէական կառավարութեան հեղինակութեամբ :

2. թէ Երեք առաջին Աւետարանք հրատարակուած էին հիմակուան մեր ընթերցած ձեռով Երկրորդ դարու առաջին քսան տարեաց մէջ, եւ թէ անոնցմէ մին հրատարակուած էր առաջին դարու վերջին տասն տարեաց մէջ :

3. թէ Սրբոյն Պօղոսի ջրս կարեւորագոյն թղթերն, այն է թուղթ առ Հռովմայոցիս, Երկոքին թուղթք առ Կորընթացիս, եւ թուղթ առ Գաղատացիս յաներկրայս գրուած էին ի Ս. Պօղոսէ. և թէ անոնցմէ ամենէն վերջինն չկրնար գրուած լինել Խաչելութենէն աւելի քան քսան եւ ութ տարի վերջ :

4. թէ առաջին դարու վախճանէն յառաջ, այսինքն խաչելութենէն իրը եօթանասուն տարի վերջ, Քրիստոնեայ Եկեղեցիք կը գտնուէին Հռովմէական

կայսերութեան բոլոր քաղաքաց մէջ : Եթէ ընթերցողներէս մին չը կամի ընդունիլ զայս կէտեր, իւր դատողութենէն կը բողոքեմ արդի եւրոպիոյ բոլոր ականաւոր քննադատ անհաւատից դատողութեանն, և կըսեմ, « տգիտաբար մի ուրանաք այն պատմական իրողութիւններն զորս ձեր բոլոր մեծ մարդկին հաստատած են իրը պատմական իրողութիւն » :

Իմ փաստիս առաջին կէտն սա է որ Քրիստոնէական Եկեղեցին իրը տեսանելի հաստատութիւն մը գոյութիւն ունեցած է, առանց եղական ընդմիջման մը, տասնեւութ դարէ աւելի ժամանակամիջոցի մը մէջ, եւ թէ անոր սկզբնաւորութեան համար ընծայուած թուականն կրնայ հաստատուիլ ամենազօրաւոր պատմական ապացոյցներով։ Ուստի Քրիստոնէական Եկեղեցւոյ գոյութիւնն իրողութիւն մ'է եւ պարաւորեալ եմք այդ իրողութեան պատճառն գտնել։ եւ այս մեծ ընկերութիւն (Եկեղեցին) իւր ծագման համար ի՞նչ պատճառ ցոյց կուտայ : Կը հաստատէ եւ միշտ հաստատած է թէ իւր Հիմնադրին մահուանէ վերջ, իրեն նոր կեանի տուող պատճառն՝ Յիսուս

Քրիսոսի յարութեան իրողութեան վրայ
ունեցած հաւատն էր եւ նչ թէ ն եւ ն
վարդապէտութեան մը վրայ եղած հա-
ւատն:

Արդ , ի նկատ առէք սա իրողութեան
կարեւորութիւնն թէ Քրիստոնէական ե-
կեղեցին տեսանելի ժողովուրդ մ'է՝ եւ
ընդ միշտ եղած է տեսանելի ժողովուրդ
մը : Ամեն ժողովուրդք տեսակ մը սկզբ-
նաւորութիւն ունեցած լինելու են : Նո-
րա Հիմադրին կարծեցեալ գիտաւորու-
թիւնք լսափանուեցան իւր մահուամբ :
Սակայն սասց է թէ՝ նորա հիմադրին
Հիմած հաստատութիւնն դարձեալ սկը-
սաւ շարունակելյետ իւր մահուան : Այդ
Քրիստոնեայ ժողովրդեան արդի գոյու-
թիւնն կապացուցանէ զայս : Քրիստոնէա-
կան եկեղեցին իւր բոլոր գրութեանց մէջ
կը պնդէ թէ Քրիստոսի մահուանէ վերջ
իր նորոգեալ կենաց միակ պատճառն այն
չէր որ աշակերտք նոր առաջնորդ մը
գտան , այլ որ կը հաւատացին թէ Յիսուս
Քրիստոս յարեաւ ՚ի մեռելոց : Ուրեմն
այս եղաւ այն հիմն յորում վերստին
հաստատուեցաւ այս ընկերութիւն :

Բայց ՚ի նկատ առէք դարձեալ թէ ,
եթէ Յիսուս Քրիստոս յարեաւ ՚ի մեռե-

լց , այս իրողութիւն բանաւոր պատճառ
մը եւ բացարութիւն մ'է այս մեծ հաս-
տատութեան ծագմանն : Եթէ իրողու-
թիւնն ժխտուի , անոնք որ կուրանան
զայն , պարտական են ուրիշ բանաւոր
պատճառ մը գտնել նորա ծագման հա-
մար : Մեք կը պնդեմք թէ ուրիշ ո եւ է
պատճառ չկրնար բանաւորապէս բա-
ցատրել նորա ծագումն :

Բացարեմ օրինակաւ մը թէ ինչպէս
պատմական իրողութիւն մը հաստատելու
համար կարեւոր է մեծ պատմական հաս-
տատութեան մը՞ի գոյութիւն գալն և այդ
հաստատութեան շարունակական գոյու-
թիւնն մինչ ցայժմ : Մուհամմէտականու-
թիւնն առնումք օրինակ : Մուհամմէտի
կրօնը գոյութիւն ունեցած է իրը տեսա-
նելի հաստատութիւն մը եօթերորդ դա-
րէն ՚ի վեր : Նորա ծագումն կընծայուի
Մուհամմէտի քարոզութեան ՚ի Մէքքէ եւ
այնուհետեւ ալ ՚ի Մէտինէ իրը թագա-
ւոր եւ մարգարէ ձանցուած լինելցն :
Այս պատմուած իրողութիւնք բաւական
պատճառ են այդ կրօնի ծագմանն եւ
Մուհամմէտական կրօնի շարունակական
գոյութիւնն յեօթերորդ դարէ մինչեւ
մեր օրերն , ամենէն զօրաւոր փաստն է

այդ կրօնի պատմաբանից մեզ աւանդած սա իրողութեան թէ , յիշեալ կրօնն հաստատուեցաւ 'ի Մուհամմէտէ եւ թէ այդ կրօնի գոյութեան պատճառ եղած էին այն մի քանի դէպքեր զորս նորա կենաց մէջ իրօք պատահած կը համարէին նորա հետեւողք : Այս դէպքեր այդ կրօնի ծագման համար բանաւոր եւ փիլիսոփայական պատճառներ կընծայեն մեզ :

Բայց անհաւատք Քրիստոնէութեան պատմական հանգամանաց խնդիրն ամբողջովին 'ի բաց թողլու կերպ մը որդեգրած են : Քրիստոսի աշակերտաց նոր զօրութիւն մը ստանալուն համար Քրիստոնէից ընդունած պատճառին փոխան՝ ասոնք կըսեն մեզ թէ առաջին երեք Աւետարանք իմել մը ստասպելներէ եւ աւանդութիւններէ բազկացեալ են , միայն ուրեք ուրեք պատմական հմարտութեան մի քանի բեկորներ ունենալով , եւ թէ այս առասպելք եւ աւանդութիւնք տակաւ առասկելք եւ աւանդութիւնք տակաւ առասպելք եւ աւանդութիւնք տակաւ Քրիստոնէական ընկերութեան մէջ մուտ գաան Քրիստոսի թուականին 50 ի եւ 100 ի մէջ տեղերն : Սոքա կըսեն մեզ թէ երկրորդ գարուն սկիզբներն երեք անձանոթ անձինք այս չինծու պատմութիւններէն ընտրանոք

Ժողովեցին եւ հրատարակեցին այն ձեւով որով մեր ձեռքն ունիմք այժմ Աւետարաններն : Հստ բանի սոցա այս Աւետարանք աստիճան առ աստիճան բոլոր ուրիշ պատմութեանց տեղն բանեցին , եւ վերջապէս եկեղեցին ընդունուեցան իբր վաւերական պատմութիւն Յիսուսի գործոց եւ վարդապետութեանց : Այս անհաւատք կը պնդեն նաեւ թէ չորրորդ Աւետարանն անհարազատէ և թէ առաջին անգամ ըստ տեսաւ յամին 170 : Հարկ չէ ըսել թէ սոքա կը պնդեն նաեւ որ Աւետարանաց մէջ պատմուած մէն մի հրաշք զուրկէ պատմական իրականութենէ և իւր ծագութն կը պարտի այն նախնի դիւրահաւան հաւատացելոց երեակայութեանց :

Իմ պատասխանս վիճաբանութեան որոշ կէտ մը ցոյց կուտայ . այս կէտին վրաց արդարաբար թող վիճուի : Աւետարանաց հրաշագործական պատմութեանց մէջ կայ մի հրաշք որ անըուշ չէր կընար ծագում առած լինել այդ դիւրահաւան հաւատացելոց երեակայութեամբ : Սոյն եղական հրաշքն Յիսուս Քրիստոսի յարութիւննէ . որ , թէ ձմբարիս իրողութիւնն մը լինէր , թէ նախնի Քրիստոնէից երեակա-

յութեան պտուղն, և թէ շնծու առասպել մը, Քրիստոնէութեան Հիմնադրին մահուանէ գրեթէ անմիջապէս վերջ Քրիստոնեաներէն ընդունուած էր իր իրականութիւն։ Այս հաւատ այն հիմն էր յոյր վերայ կառուցուեցաւ Քրիստոնէական Եկեղեցին և որ պատճառ եղած էր նոր կեանք տալու Քրիստոսի հետեղներուն։

Այժմ կը խնդրեմ ընթերցողէն որ ՚ի նկատ առնու թէ՝ եթէ Քրիստոնէից այս հաւատն պատմական իրողութիւն մ՚է և ոչ թէ առասպել, յայնժամ բոլորովին ջուրն կիյնան անհաւատից այն ամեն հայեցողութիւնք որոցմով կ'ուզեն բացատրե թէ ինչպէս յետ ժամանակաց ծագումառ Քրիստոնէից հաւատն՝ Յիսուսի յարութեան մասին. և յայնժամ կ'երեւ թէ միայն Եկեղեցւոյ տուած բացատրութիւնը կրնաց կանգուն մնալ։ Այդ բացատրութիւնը սա է որ Քրիստոս իրօք պարա էր յարութիւն առած լինել որ նախնի Քրիստոնեայք վերստին հաւաքուէին և նոր կենդանութիւն առնուին, կամթէ Քրիստոս իրօք յարութիւն առած լինելու էր որ այդպիսի հաւատ մը իւր մահուանէ անմիջապէս յետոց կարենար գոյութիւն

Բատ որում Եւրոպիոյ բոլոր նշանաւոր անհաւատք իրը պատմական իրողութիւն կ'ընդունին թէ Յիսուս անուն նշանաւոր չըեայ մը հաւաքեց իւր շուրջն կարգ մը աշակերտներ որք կ'ընդունէին զնա իրը Նրէից ակընկալած Մեսիայն, ժամանակ պիտի չը վատնեմ հաստատելու ինչ որ ընդունած է ամեն բանդէտ։

Սրդ, յայտնի է թէ Յիսուսի հրապառակային խաչելութիւնն եւ մահն ամենայնիւ պարտ էր ցրուել աշակերտաց այն յոյսերն թէ Նա պիտի լրացունէր բոլոր այն ակնկալութիւններն զորս կեդրոնացուցած էին իւր վրայ։ Իրաց վիճակն այսպէս լինելով Յիսուսի հաստատել ուզած միաբանութիւնը պարտ էր ջախջախիլ եթէ չը գտնուէր նոր առաջնորդ մը Նորա տեղն բռնելու կարող։ Բայց որովհետեւ այդ Քրիստոնէական միաբանութիւնն կամ ընկերութիւնն այսօր կը պահէ զիւր գոյութիւն, գիտեմք ուրեմն թէ կործանեցաւ այն, եւ ասոի կը ստուգուի թէ տեսակ մը նոր մլում եւ կեանք ստացած պարտի լինել յետ մահուան Յիսուսի. — բան մը պատահած պարտի լինել որ ոչ թէ միայն կարողացաւ աշակերտներն միաբան պահէլ, այլ

նաեւ նոր կենդանութիւն մը տուաւ Քը-
րիստոնէական ընկերութեան . Ռինչընդ-
հատ սայդէ է նաեւ թէ այս հաստատու-
թիւն եւ նոր կեանք յառաջ չեկաւ մի
նոր առաջնորդէ որ առաջին Հիմնադրին
տեղն բռնած լինէր . հապա աշակերտք
զայս գորութիւն ստացան նախկին Հիմ-
նադիրն նոր կերպիւ իւիք գործածելով :
Մեր պատմութիւնք կը տեղեկացնեն մեզ
թէ Քրիստոնեայ ընկերութիւնն այս նոր
մզու մն ստացաւ , որովհեաեւ հաւատաց
թէ Նակրինյարութիւն առաւ : Այս հա-
ւատ՝ թէ իրողութեան վրայ հիմնեալի-
նէր եւ թէ պատրանաց արդիւնք , յայտնի
է թէ չէր կրնար շատ տարիներէ վերջ
տակաւ առ տակաւ գոյացած լինել . վասն
զի մինչ այդպիսի հաւատ մը տակաւ առ
տակաւ գոյութիւն առնէր , Յիսուսի հաս-
տատած նախնական ընկերութիւնն պիտի
կորնչէր առ ի չգոյէ պատշաճ կապի մը
որով պահպանուէր նորա գոյութիւն :

Այս յայտնի լինելով , այժմուշադրու-
թիւն կը հրաւիրեմսա իրողութեան , թէ
ամենազօրաւոր պատմական ապացոյց ու-
նիմք որ՝ Եկեղեցւոյ այս նորոգեալ կեանքն
հիմնեալ էր սա հաւատոյ վրայ թէ իւր
չիմնադիրն յետ խաչելութեան կրկին

յարեաւ ի մեռելոց : Ասոր ապացոյցը
պարտի քաղոււիլ Պ?Ղոս Առաքելցն այն
չորս թղթերէն զորս իրր հարազա գրու-
թիւն կընդունին արգի Եւրոպից բոլոր
ականաւոր անհաւատք : Ըստ որում այս
թուղթք կը կազմեն ամենաբարձր կարգի
պատմական ապացոյց , պարտիմ ուշադ-
րութիւն հրաւիրել նոցա կարեւորու-
թեանն :

Անհաւատք ստէալ առարկած են թէ
մեք ժամանակակից պատմական ապացոյց
չունիմք : Ըստած է թէ առաջին երեք
Աւետարանք իրենց մէջ պատմուած դէպ-
քերէն Եօթանատուն եւ ութուն տարի
վերջ գրուած են , եւ չորրորդն ալ խար-
դախեալ է : Կը պատասխանեմ թէ , թէ-
պէտ ուղիղ չէ այս խօսք , բայց եթէ
վայրիեան մը զայն ընդունիմք իսկ իրը
ուղիղ , տակաւին սա ճշմարիտ է որ մեք
մեր ձեռքն ունիմք թուղթեր զորս գրած-
է այնպիսի անձ մը որ թէ ժամանակակից
էր եւ թէ Քրիստոնէական Եկեղեցւոյ
հիմնադրութեան մէջ ամենէն գործուն-
եայ աշխատաւորն էր : Արդ , այժմեան
պատմաբանք ամենեքին կընդունին թէ
այս տեսակ ժամանակակից թուղթք ամեն
ուրիշ պատմական գրութիւններէ առաւել

արժէքաւոր են : Մեք կիկերսնի , Հռով-
մայեցի մեծ ճարտարախօսին եւ դիւնաւ-
գիտին թուղթերն ունիմք , որք այս կարգի
թղթոց մի օրինակն են , եւ որք յետ իւր
մահուան հաւաքուելով հրատարակուեցան
Պօղոսի գրած թղթերէն իբր մի դար
յառաջ : Սորա այժմ տակաւին կը մնան ,
եւ առանց չափազանցութեան կարող եմք
ըսել թէ մեր ստացած գրութեանց մէջ
այն ամենակարեւոր յիշատակարաններն են
որ ներքին տեսութիւն մը կու տան մեղ՚ի
մասին Հռովմայ այն պատմութեան որ կը
վերաբերէր նախ քան զՔրիստոս 100 ի եւ
50 ի մէջտեղի ժամանակին : Այս թուղթը
կը պարունակեն խել մը ակնարկութիւն-
ներ ընթացիկ պատահարաց յորս մեծ դի-
ւնագէտն դեր ունեցած էր , եւ այնպիսի
կերպիւ իսկը կը ծանօթացնեն զմեղ այդ
ժամանակի դիալուածոց գաղտնի պատճա-
ռաց եւ զանոնք յառաջ բերող անձանց ,
որ եթէ միայն այդ ժամանակի սովորական
պատմութիւններն ունենայինք ձեռքեր-
նիս , բոլորովին զուրկ պիտի մնայինք այդ
օրինակ տեղեկութիւններէ . թէ սիշտ ճշմա-
րիտէ որ միայն ագոնցմով կատարեալ պատ-
մութիւն յօրինելու կարող պիտի չը լինէ-
ինք : Բնթացիկ դիալուածոց նկատմամբ

այս թղթոց ակնարկութիւններն մեծաւ
մասամբ դիալուածական են , բայց պատ-
մութեան ընդհանուր իրողութիւնք ան-
գամ մը դիալուած լինելով ուրիշ ալրիւր-
ներէ , սոքա ոչ թէ միայն հզօրագոյն ա-
պացոյցք կը լինին այդ պատմական իրո-
ղութեանց , այլ նաև անոնց ճշմարիտ
հանգամանաց վրայ կ'ընծայեն մեզ այն-
պիսի ուղիղ գաղափար մը զոր պիտի չը
կրնայինք ստանալ , եթէ սովորական պատ-
մութիւններէ զատ ուրիշ առաջնորդ չու-
նենայինք մեզ համար : Իրօք , կիրերնի
թուղթք կին աշխարհէն մեզ աւանդուած
պատմական գրութեանց կարեւորագոյն-
ներն են :

Նմանօրինակ պատմական արժէք ունին
ամեն ժամանակակից նամակներն : Արդի
պատմաբանք մեծ աշխուժիւ կ'որոնեն
զայնս ամեն ուրեք , զի սոքա անցեալ
պատմութեան վրայ մի պայծառ լոյս
ցողացնելու լաւագոյն միջոցներն են : Ճշշ-
մարտութիւնը ստութենէ զանազանելու
համար , ասոնք շատ աւելի մեծարժէք մի-
ջոցներ են քան ձեւական եւ կանոնաւոր
պատմութիւնք , մինչեւ իսկ եթէ սոքա
(կանոնաւոր պատմութիւնք) գրուած լի-
նին պատմուած դիալուածոց ժամանակա-

19801 - 99

կից պատմիչներէ : Այս կանոնաւոր պատ-
մութիւնք յաճախ կը գրուին զօրաւոր
նախապաշտմանց ազդեցութեան ներքեւ ,
որոց օրինակներն տեսնուած են ամեն
դարուց մէջ : Բայց նամակներու դիպ-
ուածական ակնարկութիւններն մեր ձեռ-
քը կու տան իրողութիւններ եւ շարժա-
ռիթներ որք աշխարհէն թագուն պահ-
ուած են մեծ խնամով : Այս կարգի
տեղեկութիւններ կ'ստանամք մասնաւո-
րաբար բարեկամաց միջեւ կատարուած
մտերմական թղթակցութիւններէ :

Ուրեմն , իրօք խիստ մեծ կարեւորու-
թիւն ունի սա իրողութիւն թէ արդի
եւրոպից գիտնական անհաւատ քննա-
դատք ընդունած են այժմ որ բնաւ տա-
րակոյս չլայ թէ այս կարգի չորս թուղ-
թեր տնիմք ձեռքերնիս , որք մեզ կը
տանին Քրիստոնէութեան կանխագոյն ա-
ւուրց : Ասոնց թուականն որչափ ալ վեր-
ջերն դնել ուղեմք տակաւին ստիպուած
եմք ընդունիլ թէ սոքա գրուած էին
անշուշտ առ առաւելն խաչելութենէն
քսան եւ ութ տարի վերջ : Այս նամակ-
ներ ուղղակի հաղորդակից կ'ընեն զմեզ
մանուկ Եկեղեցւոց ժրագոյն քարոզչին
խորհրդոց հետ , եւ նաեւ կը ծանօթա-

ցնեն զմեզ բոլոր անոնց խորհրդոց առ
որս ուղղեալ էին սոքա : Ունին այնպիսի
հանգամանք մը որով կը ներկայեն մեզ
զայնս գրող անձին ողջոյն կենդանի
պատկերն . կը ներկայեն մեզ զոր ինչ
գործեց , զոր ինչ խորհեցաւ , զոր ինչ զգաց ,
այնպիսի թարմութեամք եւ ազդուու-
թեամք զոր հազիւ կարող եմք գտնել ու-
րիշ ինչ եւ է թղթոց մէջ : Ասոնց միջոցաւ
ուղղակի կարող եմք հաղորդակցութիւն
պահել նոցա հեղինակին հետ , եւ գրեթէ
կընամք զինքն ենթարկել այն մանրա-
կրկիտ քննողութեանց որոց կ'ենթարկուին
վկայք երբ դատաւորն կը հարցաքննէ
զանոնք յատենի : Այս թղթոց մէջ կը
գտնեմք իւր կենաց , իւր խորհրդոց եւ
իւր շարժմանց նկարագրութիւնն , եւ այս
թղթոց միջոցաւ ամենայնիւ աներկբայ կը
լինիմք թէ նա ծամարտախօսութեան մէջ
անստգիւա էք : Փոքր բան չէ ուրեմն որ ,
այս նամակներն որոց հարազատութիւնն
այսպէս ընդունուած է , Պօղոսի ընծայ-
ուած թղթոց կարեւորագոյններն են :

Ես իմձեռնարկութիւնս կը հիմնեմ այս
չորս թղթոց վրայ միայն : Միեւնոյն ա-
մեն պէտք չէ նաեւ զանց առնեմուշագ-
րութիւն հրաւիրել սա իրողութեան որ

իսել մը նշանաւոր անհաւատ քննադատք
կընդունին ուրիշ չորս թղթոց եւս հա-
րազատութիւնն. բայց առաջին չորս
թուղթք լիապէս բաւական են իմ այժմ-
եան նպատակիս համար, եւ ուրեմն իմ
փաստերուս ո եւ է մասն պիտի չը հիմնեմ
վիճեալ թղթոց վրայ: Յետ ցոյց տալոյ
ժամանակակից թղթոց արժէքն, այժմ կը
հայցեմ ընթերցողին ուշադրութիւն սա
իրողութեան թէ Սրբյն Պօղոսի այս չորս
թուղթք գրուած են խաչելութենէն վերջ՝
ժամանակի այն միջոցին մէջ զոր քննա-
դատութեան ամենէն խիստ կանոններն
իսկ կատարեալ պատմական յիշողութեան
ժամանակամիջոց կը համարին: Երբեք
հնարաւորութիւն չկայ որ անոնց թուակա-
նըն պատմուած դէպեքերէն ութուոն կամ
իննասուն տարի վերջ դնեմք, որպէս անհա-
ւատք առաջին երեք Աւետարանաց թուա-
կանն կը դնեն իրենց դիւրութեան հա-
մար, որպէս զի բաւական ժամանակ ան-
ցած լինի հնարաւոր գործերու այն ա-
ռասպեններն որք գոյացան, կըսեն, Քը-
րիստոնէական Եկեղեցւոյ մէջ եւ նորա
Հիմնադրին կենաց հարազատ դիսլուա-
ծոց տեղն բռնեցին: Առքա գրուած էին
խաչելութենէն քսան եւ ութ տարի վերջ

ի ձեռն այն անձին որ արդէն քսան տարիէ
հետէ գործօն գեր մը ունեցած էր իրը
Քրիստոնէութեան քարոզիչ, եւ որ բաց
յայսմանէ յայնժամ այն հասուկին մէջ
էր որ գէթ տասնեւհինգ տարի յառաջ
պատահածներն կրնար յիշել, եւ իր յի-
շածներն ալ պատմական արժէք կրնային
ունենալ:

Թէպէտ ինք տեսած չէր զՅիսուս Քը-
րիստոս նախ քան զիսաշելութիւն Նորա,
պարտ էր խօսակցած լինել զնա տեսնող
եւ Նորա վարդապետութիւններն լսող
բազմաթիւ անձանց հետ: Ուստի այս
նամակներով ձեռքերնիս ունիմք ամենա-
բարձր կարգի ժամանակակից պատմու-
թիւն մը, որ լիովուի կը համապատասխանէ
այն խիստ կանոնաց զորս արձանագրած
է Սըր Կ. Գ. Լիւիս հին Հռովմէական
պատմութեան վաւերականութեան մասին
իւր գրած մատենին մէջ, յորում խիստ
քննութեան կ'ենթարկէ պատմական ա-
պացոյցի արժէքն. կրնամ ես վստահա-
բար ի վկայութիւն կոչել զայդ մատեան
որովհետեւ ագոր մէջ քննուած խնդիրն
բոլորովին արտաքին խնդիր մ'է, եւ ո-
րովհետեւ ընդհանրապէս ծանուցեալ է
թէ գրքին հեղինակն պատմական ապա-

ցոյցի համար կարի խստապահանջ եղած
է իւր մատենին մէջ : Բուն մեր գործ-
նական փորձառութեամբ քննեմք այն
պատմական յիշողութեան արժէքն որ
կը վերաբերի քսան եւ ութ տարի ա-
ռաջ պատահած դէպքերու : Այս քսան
եւ ութ տարուան ժամանակամիջոցն
վեց տարի նուազ է այն ժամանակի մի-
ջոցէն որ զմեզ կը բաժնէ այսօր Նարոյէնն
Երրորդի պետական հարուածէն : Այդ
դէպքին նկատմամբ մեր յիշողութիւնն
այնքան յստակ է որ պարզապէս ան-
հնարին է մեզ ալոր նկատմամբ ո եւ է ա-
ռանդական առասպեներու զոհ լինիլ:
Այսպիսի առասպելք միայն երկար ժա-
մանակէ վերջ կրնան աճիլ, երբ դէպքին
յիշողութիւնը կորուսած է իւր թարմու-
թիւն եւ ականատես եղող սերունդն մե-
ռած եւ անհետացած է : Ուստի ընթեր-
ցողն թող յիշէ որ երբ Ս. Պողոս այս
թղթերն գրեց, խաչելութեան վրայէն
տակաւին այնքան ժամանակ ալ անցած
չէր որքան անցած է այժմ Նարոյէն-
նի պետական հարուածէն ի վեր : Հնար
չէ ամենեւին որ Պողոս առաքելոյն
դարձն յետ Քրիստոսի 40 թուակա-
նէն աւելի վերջն տեղի ունեցած լինի :

Զօրաւոր պատճառներ կան հաւատալու
թէ այդ դարձ մինչեւ իսկ հինգ տարի
յառաջագոյն տեղի ունեցած լինի, բայց
թողով զայդ, սա որոշ է գոնէ թէ 40 ին
տեղի ունեցած է, այն է, խաչելութենէն
10 տարի յետոյ : Ուստի Ս. Պողոս լիուլի
ունէր ամեն միջոց տեղեկանալու թէ ինչ
էին Քրիստոնէից հաւատացած բաներն
այդ նախնական ժամանակին մէջ, և պարտ
էր նմա բացարձակ ստուգութեամբ գիտ-
նալթէ ինչ էր այն յոյր վերայ կը կայա-
նար Եկեղեցւոյ նորոգ վերակենդանու-
թիւնն, անշուշտ չէր կրնար նաև չգիտնալ
թէ Քրիստոսի նախնական աշակերտ կարգ
մը գերմարդկային գործեր կընծայէին
իրենց վարդապետին : Եւ ամենն այս չէր:
Իր դարձէն առաջ Եկեղեցւոյ մոլեգին
հաղածին եղած էր : Զայս իրողութիւն
կը սովորիմք իւր իսկ գրչէն : Հստ որում
ինք հապածիչ մ'էր, հասարակ ողջուռու-
թիւնն պիտի թելադրէր իրեն որ հարկ
էր մանրամասնօրէն հետազօտել նոր ընկե-
րութեան հաւատալիքն, եւ ի վեր քան
զամենայն ծայրագոյն խնամով քննել այն
հիմն յոյր վերայ կը կենար այդ ընկե-
րութիւնն, այն է, Հիմնադրին յարու-
թիւնն : Ուստի նա կը պարտէր լիովին

տեղեակ լինելայդ գէպքի մասին Եկեղեց-
ւոյ ունեցած հաւատոյն, եւ իրը բռուն
հակառակորդ մը պարտ էր ջանացած լի-
նել բոլոր ճգամբ, որպէս զի եթէ այդ
գէպքի մասին ո եւ է խարէութիւն մը
կայ՝ զայն խայտառակէ:

Այսպէս ցայց տալով Սրբոյն Պօղոսի
թղթոց արժէքն՝ իրը պատմական ապա-
ցոյց, այժմ պիտի յառաջ բերեմ այն գըլ-
խաւոր իրողութիւններ որք կրնան որո-
շակի ապացուցուիլ այդ թղթոց միջոցաւ,
եւ ի յայտ պիտի բերեմ զայն ապացոյց
զոր նոքա կը հայթայցթեն ի մասին Յա-
ռութեան պատմական ճգրտութեան:

1. Այս թուղթք կը ստուգեն թէ Պօ-
ղոս առաքեալ ոչ թէ միայն կը հաւատար
Յիսուսի Քրիստոսի յարութեանն իրը
պատմական իրողութեան մը, այլ թէ
զայն կը նկատէր իրը այն հիմն յոյր վե-
րայ հաստատեալ էր վերակենդանացեալ
Քրիստոնեայ հանրութեան կեանքն: Ա-
մենեւին տարակոյս չկայ որ ինքն խիստ
մեծ կարեւորութիւն կ'ընծայէր Քրիս-
տոսի յարութեան հրաշից: Իւր բոլոր
ուրիշ խօսքերն զանց առնելով աստ, յի-
շմբ միայն զայն որ կը գտնուի կորըն-
թացւոց Առաջին թղթոյն տասն եւ հին-

գերորդ գլխոյն մէջ ուր յայտնապէս կը
պնդէ որ, եթէ Յիսուս Քրիստոսի յարու-
թիւնն իրողութիւն մը չէ, Քրիստոնէու-
թիւնն պատրանք մ'է:

2. Զայս գէպք յիշատակելու նորա
կերպն կը հաստատէ թէ ոչ թէ միայն
ինքն կը հաւատար անոր իրը իրողութեան
մը, այլ նաեւ ամենափոքր տարակոյս
մ'խակ չ'ունէր թէ իրեն նման հաստատա-
պէս կը հաւատային անոնք եւս առ որս
ուղղած էր իւր թուղթերն: Կը յիշա-
տակէ զայն ամենէն ուղղակի կերպիւ,
կը յիշատակէ նաեւ ամենէն անուղղակի
կերպիւ, իրը հաւատայ հիմն թէ իրեն եւ
թէ անոնց համար որոց կը գրէր: Բոլո-
րովին յայտնի է թէ ինքն աներկրաց էր
որ նոքա առանց ամենափոքր վարանման
պիտի ընդունէին այդ գէպքի նկատմամբ
իւր խօսածներն: Սրդ, գէպքի մը նը-
կատմամբ տեսնուած այս անուղղակի
կամ պատահական ակնարկներէն աւելի
արժէքաւոր բան մը չկայ: Սոքա կը հաս-
տատեն թէ մատենագիրն եւ նաեւ ա-
նոնք՝ առ որս ուղղեալ է թուղթն, ա-
նոր վերաբերեալ ամեն ինչ գիտեն, եւ
ամենեքին միեւնոյն հաւատքն ունին այդ
գէպքին նկատմամբ: Կը ինդրեմ ընթեր-

ցողէն որ միաք բերէ թէ ինչպէս մեր սովորական նամակներուն մէջ ասոր օրինակներն բազմից տեսած եմք։ Երբ գիտեմք թէ մեր թղթակիցն լիապէս տեղեակ է դէպքի մը, միայն ակնարկ մը կը նեմք այն դէպքի մասին, առանց նորաձեւական նկարագրութեանն ձեռնարկելու, եւ ապահով եմք թէ մեր թղթակիցըն իսկ այն իրողութեան վրայ ճիշդ մեր ունեցած գաղափարն ունի։ Ահա ճիշդ այս կերպիւ է որ Ս. Պօղոս կ'ակնարկէ Յիսուս Քրիստոսի յարութեանն այս թըզթոց մէջ։ ի բաց առեալ Ա. Կորն. ՃԵ. Եւ Գաղ. Ա. Եւ Բ. գլուխներն ուր իւր յիշատակութիւնն ուղղակի պատմական և վիճաբանական նպատակաց համար է։

3. Բայց դիտեմք նաեւ թէ այս ակնարկութեանց հետ կապակցեալ պարագայներ կան որք պատմական ու եւ է ուրիշ վկայութենէ աւելի զօրաւոր կընեն զայս վկայութիւն։ Այս եկեղեցեաց երկուքին մէջ կուսակցական ոգին յոյժ զայրացած էր։ Կորնթական եկեղեցւոյ մէջ քանի մը կուսակցութիւնք կային որք առաւել կամ նուազ հակառակ էին Ս. Պօղոսի, ինքն անոնցմէ երեքն կանուանէ, այսինքն, Ապողոսեան կուսակցութիւն

մը, մի այլ կուսակցութիւն որ կը գաւանէր հետեւող լինիլ Ս. Պետրոսի, եւ երրորդ մը որ յատկապէս Քրիստոսի հետեւող լինելու պահանջն ունէր։ բաց յայսցանէ յատկապէս կըյիշէ նաեւ չորրորդ կուսակցութիւն մը որ մասնաւորաբար իրեն յարած էր։ Ս.յս կուսակցութեանց մին այն աստիճան ծայրայեղութեան դիմած էր սր մինչեւ իսկ կը ժխտէր Պողոսի առաջեալ կոչուելու իրաւունքն, սա հիման վրայ թէ նա Յիսուսի նախնական ընկերներին մին եղած չէր։ Երկրորդ թղթոյն մէջ Պօղոս բաւական տեղ տուած է այս կուսակցութեան հետ վիճելու եւ իւր դիրքն պաշտպանելու ընդդէմ նոցաւ։

Ս.յսպիսի լինելով գործոց վիճակն այս եկեղեցւոյ մէջ, յայտնի նշան է որ եթէ առաքելցն հակառակորդ եղող կուսակցութիւնն յարութեան իրականութեան մասին իրմէ տարբեր կարծիք ունեցած լինէր, անշուշտ ինքնապաշտպանութեան համար իւր յառաջ բերած ձեռնարկութիւններն ամբողջովին պիտի ջնջուէին։ Ինքն սա հարցումն կընէ, « Ո՞չ ապաքէն զԾէր մեր Յիսուս Քրիստոս աչօֆ տեսայ»։ Ա.յս հարցումն երբեք պիտի չկարենար ընել իւր փաստ ինքնապաշտպանութեան, եթէ

իւր հակառակորդք հաստատապէս համոզուած չլինէին թէ յարութիւնն իրուգութիւն մ'էր : Եթէ իւր թշնամիք չին հաւատար Քրիստոսի յարութեանն , Պօղոսի առաքելական հեղինակութիւնն մերժելու համար կրնային պատասխանել թէ ինք տեսած չչ զՅիսաւս , քանզի նա յարութիւն առած չէ : Այս ակնարկութիւն կը հաստատէ նաեւ թէ եկեղեցւոյ Պետրոսեան եւ Քրիստոսեան կուսակցութիւնք լիուլի համոզուած լինելու էին թէ առաջին առաքեալք տեսած էին իւրեանց յարուցեալ վարդապետն : Յայտնի է ուրեմն թէ Յարութեան իրողութեան նկատմամբ Ս . Պօղոս եւ եկեղեցւոյ մէջ գտնուած իւր ամենաղառն հակառակորդք բոլորովին համամիտ էին եւ ի միասին կը հաւատային անոր ձշմարտութեանն :

4. Գաղատացւոց թղթոյն հայթայթած ապացոյցն եւս առաւել վճռական է : Զօրաւոր կուսակցութիւն մը կար անդ , որ ոչ թէ միայն կը ժխտէր Ս . Պօղոսի առաքելութիւնն , այլ եւ այնքան հեռացած էր նորա ուսուցած ձշմարտութիւններէն , որ ինքն « այլ աւետարան » կանուանէ նոցա վարդապետութիւններն : Այս կու-

սակցութիւն մեծ յաջողութիւն ստացած էր , եւ Պօղոսի քարոզութեամբն ՚ի Քրիստոնէութիւն դարձողներէն շատեր յարած էին անոր : Ոչ ոք կարող է ընթեռնուել զայս նամակ առանց տեսնելու թէ այս եկեղեցւոյ գործոց վիճակն մեծապէս վշտացուցած էր զինքն : Լի է այս թուղթ ամենախորին զգացմանց արտայայտութեամբք : Սակայն ամեռողջ նամակն զըրուած է այն ամենաբացարձակ վստահութեամբ թէ՝ որքան ալ մեծ լինէին իւր եւ իր հակառակորդաց միջեւ գտնուած կարծեաց տարբերութիւնք , իրենց մէջ բնաւ գաղափարի տարբերութիւն չկարսա մասին թէ՝ հաւատն ՚ի յարութիւն Յիսուսի իւրեանց ամենեցուն Քրիստոնէութեան անկեան վչմն էր : Լսեցէք իւր խօսքերն ՚ի սկզբան թղթոյն . Պօղոս առաքեալ (ոչ ի մարդկանէ եւ ոչ մարդու ձեռօք , այլ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի , եւ Աստուծոյ Հօր որ յարոյց զնա ի մեռելց) եւ բոլոր եղբարք որ իմ հետո են՝ Գաղատայից եկեղեցիներուդ կը զարմանամ որ այդպէս վաղ կը փոխուիք անկէ որ կոչեց զձեզ Քրիստոսի շընորհաց՝ յայլ աւետարան , որ չկայ ուրիշ , միայն թէ կան ունանք որ զձեզ կը խոռ-

վեցունեն, եւ կամին խանդարել Քրիստոսի աւետարանը։ Բայց եթէ մեք կամ հրեշտակ յերկնից աւետարանեսցէ ձեզ այլ ինչ քան զոր մեք աւետարանեցինք ձեզ, նզովեալ ըլլայ։» Գաղ. Ա. 1—8։

Եթէ յարութեան նկատմամբ Ս. Պօղոսի եւ իւր հակառակորդաց հաւատքն կատարելապէս համաձայն եղած չլինէր, խելք ունեցող անձ մը այդ մասին այս աստիճան զօրաւոր եւ բացայայտ կերպիւ պիտի չխօսէր, թէ՛ այդ համարներուն եւ թէ՛ բոլոր թղթոյն մէջ ծայրէ ի ծայր։

5. Բայց այս թղթոյն մէջ հայթայթուած ապացոյցն չվերաբերիր միայն Գաղատիոյ եկեղեցեաց հաւատոյն զոր ունէին թղթոյն գրուած ժամանակն։ Ուրիշ երկու եկեղեցեաց վկայութիւնն եւս կը պարունակէ այն, այսինքն Անտիոքայ եկեղեցւոյն եւ Երուսաղմանյ եկեղեցւոյն վկայութիւնն։ (Անտիոք հեթանոսական՝ եւ Երուսաղման Հրէական Քրիստոնէութեան մայրաքաղաքներն էին) եւ կը տանի գմեղ խաչելութենէն վերջ անցած ամենէն կարձ միջոցին։ Սրբոյն Պօղոսի հակառակորդք կը հրէացնէին զՔրիստոնեայս, որք Ս. Պետրոսի եւ Ս. Յակոբայ հետեւողքն լինէլ կը դաւանէին։ Ս. Պօ-

ղոս այս թղթոյն երկրորդ գլխոյն մէջ կը հաստատէ թէ իւր ուսուցածներն է՛ ականապէս համաձայն էին Հրէական եկեղեցւոյ այս երկու գլխոց ուսուցածներուն։ Ասկից կը հետեւի ուրեմն թէ ըստ որում այդ երկու առաքելոց հետեւող եմք ըսողներն Պօղոսի հետ ի միասին կը հաւատային թէ յարութիւնն իրողութիւն մ'էր, այդ երկու առաքեալք եւս համոզուած լինելու էին թէ իրենք տեսան իրենց յարուցեալ Տէրն, եւ թէ բոլոր Հրէական եկեղեցին եւս այդ մասին միեւնոյն հաւատն ունեցած լինելու էր։ Այս միեւնոյն գլուխն նաեւ աներկայ կընէ զմեզ թէ Ս. Նտիոքայ ամբողջ եկեղեցին միեւնոյն հաւատն ունէր այդ մասին այն ժամանակամիջոցին։ մէջ ուր Ս. Պօղոս եւ Ս. Պետրոս ի միասին այցելեցին զայն, եւ իւր մէջ կը պարունակէ սա իրողութիւն թէ Ս. Պետրոս ուղղակի վկայած էր յարութեան ձևարտութեանն։ Ասով ամենայնիւ կը հաստատուի թէ յարութեան նկատմամբ եղած հաւատն վերջն տակաւ գոյացած բան մը չէր, հասա Քրիստոսի խաչելութենէն անմիջապէս վերջ Քրիստոնէական եկեղեցւոյ վերանորոգեալ կենաց հետ ի միասին ծագումն առած էր։

6. Այժմ ի նկատ առնումք Հռովմա-
յեցւոց թղթոյն ընծայած ապացոյցն։
Եթէ ըսուի թէ Ս. Պօղոս ինքն հիմնած
լինելով Կորնթոսի եւ Գաղատիոյ եկեղե-
ցիներն, մինչեւ իսկ իւր հակառակորդք
այս կտիլն մէջ իւր գաղափարներն որ-
գեգրած էին, ահա ուրիշ եկեղեցի մը
զոր ինքն ոչ հիմնած եւ ոչ այցելած էր։
Յայնի է թէ զայս թուղթ անոնց գրե-
լն մի քանի տարի յառաջ այս եկեղեցի
գոյութիւն ունէր, եւ այնքան մեծ եւ
կարեւոր եկեղեցի մ'էր այն՝ որ թիւրի-
մացութեան տեղի տալու ամենեւին եր-
կիւղ չունէր երբ ըստ, թէ « Զեր հա-
ւատը կը պատմուի բոլոր աշխաւի »։ Նո-
րա մէջ կը գտնուէր Հրէական զօրաւոր
տարր մը, եւ երբ ի նկատ առնումք այն
բազմաթիւ օտարականներ որք կայցելէին
կայսերական քաղաքն, պիտի համոզուիմք
թէ այդ եկեղեցւոյ մէջ կը գտնուէին
Քրիստոնէական ամեն տեսակ գաղափար-
ներ ներկայացնող անդամներ։ Սակայն
առաքեալն իւր խօսքն կ'ուզզէ եկեղեց-
ւոյ՝ լիսուի վստահութեամբ թէ նորա
անդամք յարութեան մասին ճիշդ այն
նոյն գաղափարներն ունէին զորս ինքն
ունէր։ Այս յայտնապէս կ'երեւի թղթոյն

սկզբնաւորութեան մէջ, ուր կ'ըսէ « Այն
որ սրբութեան հոգւոյն կողմանէ յայտ-
նուեցաւ որդի Աստուծոյ զօրութեամբ՝
յառելով ի մնանելոց.» Հռովմ. Ա. 4.
Այսպէս լիսուի հաստատեցինք թէ
խաչելութենէ վերջ դեռ քսան եւ ութ
տարի չանցած, երեք մեծ եկեղեցիք,
հարիւրաւոր մղոններով իրարմէ անջատ-
եալ, միեւնոյն խորհուրդն ունէին՝ հա-
ւատալով թէ Յիսուս Քրիստոս յարեաւ
ի մեռելոց, եւ թէ Քրիստոնէական ժո-
ղովրդեան մը գոյութեան միակ հիմն էր
այս հաւատ։ Կը խնդրեմ ընթերցողէն
որ ի նկատ առնու թէ որքան ժամանակ
պէտք է որ այսպիսի հաւատ մը տակաւ
առ տակաւ աճելով գոյութիւն առնու,
իրարմէ այսքան հեռաւոր եկեղեցեաց
մէջ, Ուստի անօգուտ է պնդել թէ Աւե-
տարանաց հրաշագործական պատմու-
թիւնք տակաւ առ տակաւ ծագում ա-
ռին առաջին դարուն մէջ, եւ այսպէս
վերջերն իրը ճշմարիտ պատմութիւն ըն-
դունուեցան, որովհետեւ մեր ձեռքն
անդիմագրելի ապացոյց ունիմք թէ խա-
չելութենէն վերջ դեռ քսան եւ ութ
տարի չանցած ամրող եկեղեցին լիսապէս
կը հաւատաւոր բոլոր հրաշից մէծագունին։

7. Դիտելի է նաեւ թէ այս հաւատ
այդ ժամանակին մէջ նոր ծնունդ առած
չըր։ Ակնարկութիւնք այնպիսի եղանա-
կաւ մը եղած են որ տարակոյս չեն թո-
ղուր թէ այս անձինք, որոց կը գրէր
Ս. Պօղոս, առաջին անգամ երբ Քրիս-
տոնէութեան հաւատացին՝ հաւատացած
էին նաեւ Քրիստոսի յարութեանն։ Որ-
պէս տեսանք, ասոնցմէ բազումք Հրէական
Քրիստոնեայ էին, եւ ի հարկէ խաչելու-
թենէն սակաւ ինչ յետոյ ընդունած էին
զՔրիստոնէութիւն, եւ կամ այդպէս շու-
տով Քրիստոնէութեան յարողներէ ըն-
դունած էին իւրեանց հաւատ։ Գաղա-
տացւոց թղթոյն մէջ գտնուած ակնար-
կութիւնք յայտնապէս կը պարունակեն Ս.
Յակոբայ եւ Ս. Պետրոսի վիրայութիւնն։
Նաեւ Հռովմայեցւոց թղթոյն մէջ գըտ-
նուած բոլորովին պատահական ակնար-
կութեան մը միջնցաւ կիմանամք թէ, այդ
եկեղեցւոց մէջ կային երկու անդամք որք
ընդգրկած էին զՔրիստոնէութիւն նախ
քան զՊօղոս։ Ակնարկութիւնն այնքան
պատահական է որ արժան է զայն յա-
ռաջ բերել աստ, « Ողջոյն տուէք Անդ-
րոնիկոսի ու Յունեայ, իմ ազգականնե-
րուս եւ գերեկիցներուս որ ի մէջ առա-

քելց երեւելիներ են, որք եւ յառաջ
քան զիս եղան Քրիստոսի »։ Սա՛յցն սո-
քա ամենեքին համամիտ էին յարութեան
խնդրոյն նկատմամբ։ Պօղոս առաքեալ
հաւատաց յարութեան՝ իր դարձի եկած
օրէն, այսինքն խաչելութենէն վերջ դեռ
տասն տարի չանցած։ Անդրոնիկոս եւ
Յունիայ եւս առաւել կանուխ հաւատա-
ցին։ Նաեւ Պետրոս, Յակոբոս եւ Յով-
հաննէս սկիզբէն հաւատացին յարու-
թեան, որովհետեւ Ս. Պօղոս կըսէ մեզ
թէ ինքն անոնց հազորդան է իւր քա-
րողած աւետարանն ի հեթանոսս, եւ թէ
նոքա հաւատած էին այնմ եւ կորնթաց-
ւոց հնգետասաններորդ գլխոյն մէջ զմեզ
կը տեղեկացնէ թէ Պետրոս եւ Յակոս ոս-
երկոքին զՔրիստոս կենդանի
տեսած էին յետ խաչելութեան։ Ին-
թերցողին ուշադրութիւնն ի մասնաւորի
պէտք է ուղղուի սա իրողութեան թէ,
Գաղատացւոց թղթոյն մէջ առաքեալն
կը տեղեկացնէ զմեզ թէ իւր դարձէն
երեք արքի յետոյ այցելեց զՊօղոս առոս եւ
տասնեւհինգ օր հնալով առ նմա նորա
հիւրըն՝ ալութիւնն վայելեց եւ թէ այդ
այցելութեան մէջոցին տեսակցութիւն մը
ունեցաւ նաեւ Յակոբոսի հետ։ Արովհե-

տեւ անհաւատալի է որ նոքա Քրիստոնէութեան այս հիմնական իրողութեան նկատմամբ իւրեանց տեսութիւններն իրարու բացարած չլինէին, կրնամք առանց սփառանաց ենթադրել թէ մեք այս Պօղոսի թղթոց մէջ պարունակեալ կը գտնեմք նաեւ այս երկու մարդկանց վկայութիւնն թէ՝ նոքա կը հաւատային որ զիւրեանց վարդապետ կրկին տեսան յարուցեալ ի մեռելց: Ուստի, ասկից կը հետեւի որ անոնց հաւատն ի յարութիւնն այն հիմն էր յոց վերայ Եկեղեցին վերստին կառուցուեցաւ խաչելութենէն անմիջապէս վերջ:

8. Կորնթացւոց առաջին թղթոյն հընգետասաներորդ գլխոյն մէջ, Ս. Պօղոս որոշակի կը յիշէ թիւն այն անձանց որք կը հաւատային թէ տեսած էին զջիսուս Քրիստոս Յարութենէ վերջ: Կը պատմէ մեզ թէ անդամ մը Յիսուս երեւցաւ հինգ հարիւրէ աւելի անձանց ՚ի միասին, ուրոյմէ բազումք դեռ կապրէին թղթոյն Քրուած ժամանակ: Արդ, մոածեցէք թէ առաքեալն այսպիսի հաստատութիւնն մը ընելով ինչպէս ինքզինք իւր հակառակորդաց ձեռքն պիտի մատնէր, եթէ այս իրողութիւն ամենէն ընդունուած չը

լինէր իրր ճշմարիտ: Նոքա անմիջապէս կարող պիտի լինէին իւր փաստաբանութեանց վերջ տալ, միայն այսպիսի հաստատութեան մը ստութիւնն նշաւակելով: Անհաւատոք փախուստ չևն կրնար տալ ըստելով թէ առաքեալն փոյթ չունէր այս տեսակ պատմութեանց ճշմարտութիւնն ստուգելու, քանզի մոռնալու չէ բնաւ թէ նա կրնէր զայս խօսք ի ներկայութեան անոնց որք անշուշտ տարապայման եռանդ մը պիտի ունենային նորա սփառական նշաւակելու եթէ կարող լինէին, Բայց եթէ այս հինգ հարիւր անձինք իրոք կը հաւատային թէ տեսած էին ըզ Յիսուս Քրիստոս յետ խաչելութեան Նորա, ինչպէս հնար է այսպիսի եզական իրողութիւնն մը բացարել, եթէ չընդունիմք Քրիստոսի յարութեան ճշմարտութիւնն:

9. Յիշեմք նաեւ որ կորնթոսի եկեղեցւոյ մէջ կը գտնուէին անդամներ որք կը պնդէին թէ մարմնոյ յարութիւնն, եթէ ոչ անհնարին, գէթ վերջին ծայր անհաճոյ գէպք մէր, և թէ խօստացեալ յարութիւնն ոչ այլ ինչ կը նշանակէր, բայց եթէ հոգեւոր փոփոխութիւն: Ատկայն և այնպէս, եզականապէս թերի

տրամաբանութեամբ մը , միեւնոյն ատեն կընդունէին թէ Քրիստոսի Յարութիւնն մարմնական էր (1) , Առաքեալն զանոնք ևեղը կը ծգէ հետեւեալ տրամաբանութեամբ՝ ում կը հրաւիրեմ ընթերցողին ուշադրութիւնը . ի՞նչպէս կարող էք ժխտել մարմնոյ յարութիւնն ՚ի հանդերձելումն , մինչ կընդունիք թէ Քրիստոսի իրօք յարեաւ ի մեռելոց : Եթէ Քրիստոսի յարութիւնն եկեղեցւոյ հաւատոյ հիմն եղած չլինէր , նոքա կարող էին լրեցնել զառաքալն եւ զիւր տրամաբանութիւն , միայն ժխտելով Տեառն մերոյ մարմնական Յարութեան ճշմարտութիւնն :

Իաց յայսմանէ , այս ակնարկ կը հաստատէ թէ եկեղեցւոյ մէջ այնպիսի անձինք կային որ բնաւ տրամադիր չին եռանդուն զիւրահաւառութեամբ ընդունելու ի մեռելոց յարութիւն առնելու պատմութիւնն :

Ուրեմն , ամենէն անսոգտանելի պատմական ապացոյզով հաստատեցի թէ , կայ գէթ մի հրազք արձանագրեալ յԱւետարանս , որ ոչ առասպել , ոչ առասպելախառն պատմութիւն , եւ ոչ իսկ այնպի-

սի մտային պատրանք մ'է որ տակած ծագումն առած լինի առաջին դարու վերջին կիսուն մէջ , այլ թէ անոր՝ իր իրողութեան մը լիուլի կը հաւատային բոլոր անոնք , որք Յիսուսի խաչելութենէ անմիջապէս վերջ նոր մղում մը տուին Քրիստոնէական եկեղեցւոյ . եւ թէ եկեղեցւոյ նորոգ կենաց միակ հիմն այդ հաւատն էր : Դիմելի է որ ես զգուշացաց Աւետարանաց վկայութիւնը յառաջ բերելք , որովհեաեւ անհաւատք կը պընդեն թէ անոնք աւելի վերջերն գրուած են : Ուստի գործածեցի միայն այն պատմական թղթերն որոց հարազատութեան վրայ երրեք վկճ չունին : Կը մնայ միայն քննել թէ արդեօք հնարաւո՞ր է որ այս հաւատ Յիսուսի նախնական հետեւողաց մի տեսակ մտային պատրանաց արդիւնքն եղած լինի , վասն զի ասկից զատուրիչ ենթադրութիւն հնարաւոր չք . կամ պիտի ընդունիմք յարութեան իրականութիւնն եւ կամ պիտի ընդունիմք թէ Յիսուսի հետեւողք խարուած էին . Սակայն նախնական հետեւողաց պատրանաց մասին քննութեան մտնելք յառաջ , համառօտիւ ընթերցողին աչաց առջեւ դնեմ այն կէտեր որք հաստատուեցան ամենա-

(1) Ա. Կորն . ԺԵ . 44-17:

բարձր կարգի պատմական սպացոյցով։
 1. թէ խաչելութենէ վերջ դեռ քսոն
 եւ ութ տարի չանցած, բովանդակ Քրիս-
 տոնէական Եկեղեցին, առանց կուսակ-
 ցական խորութեան, կը հաւատար թէ
 իւր գոյութեան միակ հիմն էր Յիսուս
 Քրիստոսի Յարութեան իրողութիւնն։

2. թէ այդ ժամանակն երկու հարիւր
 յիսունէ աւելի անձինք կային ողջ, որք
 կը հաւատային թէ զնա կենդանի տե-
 սած են յետ խաչելութեան։

3. թէ Յիսուսի յարութեան կը հաւա-
 տային ՚ի միասին Ս. Պօղոս և իւր ամե-
 նադառն հակառակորդք։

4. թէ անվիճելի իրողութիւն մ'է թէ
 բովանդակ Քրիստոնէական Եկեղեցին կը
 հաւատար իւր Հիմնադրին յարութեանն,
 իւր գոյութեան միակ պատճառն համա-
 րելով զայն, Նորա խաչելութենէ վեց
 կամ եօմն տարի վերջ։

5. թէ առ նուազն սկզբնական առաք-
 եալներէն երեքն կը հաստատէին թէ ըզ-
 Յիսուս Քրիստոս կենդանի տեսած էին
 յետ մահու Նորա։

6. թէ խաչելութենէ մի քանի ամիս
 վերջ Եկեղեցին վերափն կառուցեալ լի-
 նելու էր սա հաւատոյ հիման վրայ թէ,

իւր խաչեցեալ Մեսիայն կրկին յարուց-
 եալ էր ի մեռելոց։ Մի քանի ամիս վերջ
 կըսեմ, քանզի եթէ միջանկեալ ժամա-
 նակն երկարագոյն եղած լինէր, դեռ
 այդպիսի հաւատ մը տակաւ առ տակաւ
 գոյութիւն չառած, Եկեղեցին խորտակ-
 ուած պիտի լինէր իւր Հիմնադրին գե-
 րեզմանին վրայ։

Ոյսպիսի լինելով այն իրողութիւննք ո-
 րոց պատմական ապացոյցն անվիճելի է,
 ինձ կը մնայ ցոյց տալ թէ այս իրողու-
 թեանց համաձայն կուգայ՝ միայն սա են-
 թաղբութիւնն թէ յարութեան մասին
 եղած հաւատն իրականութեան վրայ
 հիմեալ էր, եւ թէ ուրիշ ինչ ենթադ-
 րութիւն որ ընեմք այդ իրողութեանց
 համաձայն չըրնար գալ։

Ուրեմն, թող ընթերցողն քաջ ՚ի միտ
 առնու թէ մեր առջեւ միայն երեք տար-
 բեր կարծիք կրնամք ունենալ և ոչ աւելի։

1. Կամ Յիսուս Քրիստոս իրօք ի մե-
 ռելոց յարեաւ։

2. Կամ քանի մը մարդիկ յատուկ խոր-
 հրդով Յիսուսի յարութեան մասին խա-
 բէութիւն մը պատրաստեցին եւ այդպիս-
 եաւ գոյացուցին զայդ հաւատ։

3. Կամ Յիսուսի առաջին հետեւողք

տեսակ մը մոտային պատրանաց զոհ եղան :

Սյս ինդրոյն նկատմամբ այս երեքէն զատ ուրիշ կարծիք չլինար լինել :

Անաբէտ պիտի լինի քննել այս կարծեաց երկրորդն, զի արդի բոլոր երեւելի անհաւատք զայն բարձի թողի ըրած են իբր բոլորվին անպաշտանելի դիրք մը :

Ուրեմն այժմ քննեմք թէ երկրորդ կարծիքն կրնայ ճշմարիտ լինել :

Անոնք որ կ'ենթագրեն թէ աշակերտք իրօք խարուած էին, երկու հայեցողութիւն յառաջ կը բերեն Յիսուսի յարութեան մասին գոյացած հաւատոյն ծագումն բացարելու համար :

Սյս հայեցողութեանց առաջինն այս է — թէ աշակերտք այնքան բուռն նախանձախնդրութիւն եւ գիւրահաւատանութիւն ունէին որ անոնցմէ մին կամ մի քանիներն երեւակայեցին թէ զՅիսուս կենդանի տեսան յետ Նորա խաչելութեան եւ թէ յաջողեցան նաեւ ուրիներն համազելու թէ իրողութիւն մ'էր այն : Սյս հայեցողութիւն արհեստական բառիւ կը կոչուի հայեցողութիւն Ցնորից : Տեսակ տեսակ ձեւերով յառաջ բերուած է այն բայց զայն ճշգրտապէս բացարելու համար բաւական է մէջ բերել միայն զայն

ձեւ զոր Իընան գործածած է : Ըստ Իընանի, Մարիամ Մագդաղենացի իւր վշտին եւ յուզման մէջ զպարտիզպանն տեսաւ եւ կարծեց թէ Յիսուս էր այն, այսու պատճառաւ երեւակայեց թէ Նա ի մեռելոց յարուցեալ էր եւ իւր այս մըտաց յափշտակութիւն հաղորդեց նաեւ այլոց :

Երկրորդն սա է որ, Յիսուս խաչելութեամբ իրապէս չը մեռաւ, այլ խաչէն վար առնուեցաւ նուազեալ վիճակի մէջ, եւ ՚ի գերեզմանի դարձեալ արթնցաւ . թէ Նա յաջողեցաւ ի գերեզմանէ սոլալով դուրս ենել եւ բոլորվին խոնջեալ վիճակի մէջ հասնել առանձին տեղ մը, և սակաւ ինչ յետոյ մեռաւ, եւ թէ իւր գիւրահաւան հետեւողք այս իւր մասնակի ողջացում աեսնելով՝ կարծեցին թէ յարութիւն առած էր ի մեռելոց :

Պարտիմ ինդրել ընթերցողէն որ ի միտ առնու թէ այս հայեցողութեանց միոյն կամ միւսին հաւատականութեան երեւոյթ մը տալու համար, հարկ է ենթագրել թէ Յիսուսի հետեւողք ունենալու էին անսահման գիւրահաւանութիւն եւ կրնամ բակ թէ այն աստիճան գիւրահաւանութիւն որ հաւատքէ ալ անդին

կանցնի : Բայց երբ կը խնդրեմք որ պաստ
մը բերուի այս յեղածայր դիւրահաւա-
տութեան գոյութեանն համար, յառաջ
բերուած միակ փաստն սա է թէ այդ
ժամանակի հրէայք ունակացած էին
գերբնական և դիւրական գործողութեանց
հաւատ ընծայելու :

Նախ պիտի քննեմ այս հայեցողութեանց
երկրորդն —

Կընդունիմ թէ հնարաւոր է որ մարդ
մը ժամանակ մը խաչին վրայ առ կախ
մնալէ վերջ, վար առնուելով եւ խնա-
մօք դարմանուելով՝ դարձեալ առողջա-
նայ : Յովկեսոս կ'իմացնէ մեջ թէ այս
բան պատահած էր իւր բարեկամաց մի-
ոյն, թէպէս այդ դէպք բացառութիւն
մ'էր . քանզի այսպէս խնամուած երե-
քէն երկուքն մեռան եւ միայն մին ա-
ռողջացաւ : Սակայն Յիսուսի պարագային
մէջ, անհաւատք սա իրողութիւնն ունին
իրենց դէմ որ Նա իւր թշնամեաց ձեռ-
քըն էր, եւ անշուշտ նոքա պիտի հսկէին
անոր թաղման, որպէս պիտի ընէին հրա-
պարակային մահու վճիռ ընդունող ոճրա-
գործի մը . եւ ահա այս պատճառաւ իւր
գերեզմանին մէջ վերստին առողջանալու
անհնարութիւնը ամեն ոք կարողէ տես-

նել : Ճշմարիտ է որ մեր Աւետարանք կը
պատմեն մեզ թէ Պիղասոս անոր մարմինն
յանձնեց իւր բարեկամաց, բայց այս ի-
րողութեան վրայ միայն Աւետարանք են
որ մեզ տեղեկութիւն կ'ընծայեն, եւ ո-
րսվիետեւ անհաւատք կը պնդեն թէ ա-
նոնք պատմական ստուգութիւն չունին,
չեն կարող այս մասնաւոր պարագային
մէջ օգուտ քաղել անոնցմէ : Սակայն եւ
այնպէս, եթէ այս կէտին նկատմամբ Ա-
ւետարանաց խօսքն ընդունին, պարտա-
ւոր են նաև ընդունիլ անոնց միւս
խօսքն թէ՝ Պիղասոս ամենայն զգուշու-
թեամբ ստուգեց Յիսուսի իրապէս մեռ-
եալ լինելն եւ այնուհետեւ հաւանեցաւ
յանձնել զմարմինն, եւ թէ յետոյ դրուե-
ցաւ այն շիրմի մը մէջ ոյր մուտքն մեծ
քարով մը գոյուած էր : Բայց անոնք որ
վերցիւեալ հայեցողութիւնն յառաջ կը
բերեն, չեն կրնար ընդունիլ թէ քարէ
փորուած գերեզման մը այն ամենէն ան-
հաւանական տեղն էր ուր խաչեցեալ
մարդ մը կարենար մահ կարծեցեալ
նուազումէ մը զարթնուլ . բայց մինչեւ
իսկ եթէ զայս հնարաւոր սեպեմք, տա-
կաւին ուրիշ անյաղթելի դժուարութեան
մը պիտի հանդիպիմք, եւ այն ալ այս է

թէ մարդ մը որ այս վիրաւոր եւ խոնջ-
եալ վիճակին մէջ կը գտնուէր, ինչպէս
պիտի կարենար գուրս ենել այնպիսի
տեղէ մը ոյր գուռան մեծ քարոզ մը գոյ-
ուած էր. եւ յետոյ յաջողել բարեկամի
մը տան մէջ ապաստանիլ եւ անդ թա-
գուցանել զինքն յաշաց իւր բազմաժա-
մանակեայ թշնամեաց :

Բայց որովհեանեւ Յիսուս կանհետի ՚ի
պատմութենէ, եթէ չընդունիմք անոր
յարութիւն, անհաւատք պարտաւորեալ
են ընդունել թէ Նա սակաւ ինչ յետոյ
խոնջութենէ մեռած՝ լինելու էր. Արդ
ստոյգ է որ եթէ նա ողջամբ ելաւ գե-
րեզմանէն կը պարտէր յետին ծայր ըզ-
գուշութեամբ պահուիլ, որովհետեւ եթէ
զինքն ՚ի խաչ հանողներն ամենադոյզն
կասկած մը ունենային թէ ելած էր ՚ի
գերեզմանէ, հանդարտ պիտի չը թո-
ղուին զինք, եւ հետեւաբար իւր աշա-
կերտք պիտի չը համարձակին եղական
խօսք մը շնչել յարութեան նկատմամբ,
մինչեւ որ չը յաջողէին տանել զնա բո-
լըրովին ապահով եւ հեռակայ վայր մը:
Որպէս ամեն գործնական մարդիկ գի-
տեն, այս բան անընկհելի գժուարու-
թիւններ կը պարունակէր իր մէջ, եւ

այս պարագայիս մէջ Յիսուսի աշակեր-
տայ մի քանին յայտնի նենգութեան յան-
ցանքն գործած պիտի լինէին :

Բաց յայսցանէ, յայտնի է նաեւ որ ե-
թէ Յիսուս թագստեան մէջ կ'ապրէր,
իւր հետեւողք կարող էին իր քով եր-
թալ կամ ոչ: Եթէ կարող էին երթալ,
իրենց համար անկարելի պիտի լինէր
վիրաւորեալ մարդոյ մը աստիճանական
բուժումն յարութիւն կարծել, կամ ո-
գեսպառ լինելով մեռնող անձ մը հրէից
ակնկալած Մեսիայն համարել: Բայց
եթէ երդեք չուսեան զիա, Աստուածա-
շնչի մէջ պատմեալ հրաշքներէն շատ ա-
ւելի անհաւատալի բան է խորհիլ թէ
նոքա հաւատացին թէ Նա յարուցեալ էր
ի մեռելոյ եւ այդ հաւատոյ զօրութեամբ
յառաջ ընթացան զիկեղեցին վերսո ին
կառուցանելու նորա յարութեան հիմանն
վրայ, եւ թէ այդ գործոյ կատարման
մէջ յաջրդեցան:

Բայց Մեսիայ մը, որ իւր գերեզմա-
նէն սողարով ճողովրեցաւ, կը մնար ի
թագստեան, եւ յետոյ մ.ուաւ ոգես-
պառ, չէր կրնար լինել այնպիսի անձ
մը որ կարենար գոհացումն առաջ այն
մարդկանց պահանջմանց որք յուսարեկ

եղած՝ եւ ջախջախեալ էին իւր խաչելութեամբ։ Նորա հետեւողք լիուլի կալընկալէին թէ ինքն ընդ հուպ պիտի թագաւորէր։ Եւ ահա խաչն եղաւ իւր միակ գահն, եւ տեսանելի տիրապետութեան մը ամենայն ակնկալութիւնք խորտակեցան անշուշուն։ Եւ սակայն պատմական իրողութեան ստուգագոյնն այս է որ Քրիստոնեայ հասարակութիւնն նոր կեանք մը սկսու քիչ վերջ այն ժամանակին, յորում Նորա խաչելութեամբ բոլորին տապալուծ էր այն նախնական հաւատոն թէ Յիսուս հրէական ժողովրդեան ակնկալած Մեսիայն էր։ Այս նպատակին ոչ այլ ինչ կրնար նպաստել բայց եթէ յարութիւն մը, կամ կարծեցեալ յարութիւն մը։ Պէտք էր բան մը ընել եւ իսկոյն ընել, ապա թէ ոչ Եկեղեցին պիտի կորնչըր իւր Հիմագրին գերեզմանին վրայ։ Հարկ էր ուրեմն, որ հին Մեսիայական գաղափարն անմիջապէս նորոգ եղանակու կառուցուէր, եթէ կուզուէր փրկմը զԵկեղեցին անմիջական կազմալուծութենէ մը։ Եկեղեցին կամ նորոգ հիման վրայ Մեսիայ մը գտնելու էր, եւ կամ կործանելու էր։

արդիւնքներէն բուժուելով՝ գաղտնապէս ապրեցաւ յետոյ, եւ թէ իւր աշակերտք յարութիւն կարծեցին զայս, կը հարցընեմ յանուն ողջմասութեան որ, եթէ հընար իսկ լինէր խորհիլ թէ այս աստիճան դիւրահաւան միակ աշակերտ մը կրնար գտնուիլ, ո՞րչափ ժամանակ պէտք էր որ այսպիսի հաւատ մը այն աստիճան զօրանար եւ տարածուէր որ ընդունուէր յամենից եւ ընդգրկուէր այնպիսի իմն եռանդեամբ որով մղուէին անոնք վերստին կառուցանելու զԵկեղեցին այդ հաւատոյ հիման վրայ։ Ճշմարտութիւնն այս է որ բաւական ժամանակ պիտի չլինէր այսպիսի պատրանաց աճումն տալու համար, վասն զի այս հաւատոյ աճման եւ տարածման միջոցին Եկեղեցին պիտի ջընջուէր առ ի չգոյէ կապի մը որ զայն միացեալ պահէր։ Կը հարցնեմ, հաւատալի բան է որ ամբողջ աշակերտք համոզուէին հաւատալու թէ իւրեանց Վարդապետ յարուցեալ էր ի մեռելոց, տռանց մի անգամ նորա հետ տեսակցելու ընորհն ունենալու, եւ հաւատալու թէ նա Մեսիայն էր, մինչ կը շարունակէր նա ապրիլ ի թաքստեան, որպէս զի թշնամիներէն գերծ լինի. հաւատալի բան է որ նոքա յանդգնէին

Նորա հոգեւոր Մեսիայութեան հիման
վրայ Եկեղեցւոյ վերաշինութեան գոր-
ծոյն ձեռնարկել, քաջ գիտնալով զայն
ամեն ընդդիմութիւն, ում հարկաւ
պիտի հանդիպէին, եթէ լիուլի հա-
մողուած ըլլնէին թէ իրենք ընդունած-
էին իւրեանց վարդապէտին բացարձակ
հրամանն զայդ գործ կատարելու, եւ թէ
Նա կարող էր յաջողութեան հաւանակա-
նութիւնն ընծայել այդ ձեռնարկին,
Դիւրահաւատութիւնն, որչափ ալ մեծ
լինի, անծուշտ իւր սահմաններն ունի.
Եւ եթէ այս վերը յիշուածին նման դիւ-
րահաւատութիւն մը ենթադրեմք, այդ
դիւրահաւատութիւն պիտի անցնի հնա-
րաւորութեան սահմաններն . սակայն ի
բաց առեալ զայս ամենայն, այս հայե-
ցողութիւն հաւանականութեան ամենա-
գոյն երեսոյթ մ'իսկ չունի, եթէ ըն-
թադրեմք, կամ այն անհաւատալի իրո-
վութիւն թէ Յիսուս ինք իւր մասնակի
բուժումն յարութիւն կարծեց, եւ կամ
թէ՝ ինք գիտնալով թէ յարուցեալ չէ
գործեց յայտնի խարէւթիւն մը զոր նոյն
իսկ անհաւատոք չեն համարձակած ուղ-
ղակի ընծայել Աստուծոյ Սուրբին:
Այժմ յառաջ անցնիմք քննելու միւս

հայեցողութիւնն թէ Յարութեան հա-
ւատն ծագում առաւ, որովհետեւ Յի-
սուսի հետեւողք՝ ընդ ազդեցութեամբ
մոպային պատրանաց, իրական առարկայ-
ներ կարծեցին մասնաւոր յնորային երե-
ւոյթներ, որք իւրեանց գրգռեալ երե-
ւակայութեանց ծնունդն էին, եւ թէ
այս պատճառաւ նոքա հաստատապէս
համոզուած էին թէ զնա տեսան եւ ընդ
Նմա խօսակցեցան, Նորա ի մեռելոց յա-
րութիւն առնելին վերջ: Սակայն զայս
հայեցողութիւն քննելէ յառաջ, ընթեր-
ցողին ուշադրութիւնն կը հրաւիրեմ այն
սովորաբար զանց առնուած ամենակա-
րեւոր իրուղութեան թէ, պարագային
պատմական կացութիւնն կը պահանջէ որ
անոնք որ զայս հայեցողութիւն յառաջ
կը թերեն, իբր բաւական բացարձութիւն
Յարութեան հաւատոյն ծագման, ոչ թէ
միայն բացարձութեան են սույլ այս հաւա-
տոյ ծագումն, այլ բացաւելու են նաեւ
թէ ինչպէս Եկեղեցին կառուցուեցաւ այդ
հաւատոյ հիման վրայ: Այս վերջի կէտին
վրայ որքան ուժգնապէս ալ հրաւիրեմք
անհաւատից ուշադրութիւնն, տակաւին
չափազանցութիւն ըրած չեմք լինիր:
Այսու ամենայնիւ, վայրկեան մը են-

թաղրեմք թէ Ցիսուսի նախնական հետեւողք վերջին աստիճան դիւրահաւատ եւ նախանձալինդիր էին, միայն թէ մինչ կընեմք զայս Ենթադրութիւն, դիտել կուտամք նաեւ թէ այսալիսի Ենթադրութեան մը հաւար ապացոյցի հիւլէ մ'իսկ չկայ: Բոլորովին պատրաստ եմ ընդունելու թէ գերբնական իրաց նկատմամբ տեսակ մը հաւատ ընդարձակաբար տարածուած է մարդկացին սեռի մէջ, եւ թէ հրացից բազմաթիւ պատմութիւններ դիւրաւ կընդունուին սակաւ ինչ ապացուցիւ կամ առանց ապացոյցի: Բաղդատարար դիւրին է մարդոց մէջ հաւատ գոյացնել թէ նոքա տեսան ուրուականներ, եւ առաւել դիւրին է հաւատ գոյացնել թէ այլք տեսած են զանոնք: Բայց կայ մի հրաշ ոյր վրայ կը գլորի ամենասորին դիւրահաւատանութիւն իսկ, այսինքն, թէ իրօք մեռնող մարդ մը գարձեալ տեսնուի կենդանի, եւ մարդիկ խօսակցին ընդ նմա մարմնով: Կը տարակուամին թէ արդեօք երբեք եղած է վաներական պատմութիւն մը մարդու մը վրայ, որ դրապէս հաստատած լինի թէ ինք տեսած է ուրիշ մարդ մը անոր մահուանէ վերջ, եւ խօսակցած է ընդ-

նմա, ոչ թէ իրը ոդի, այլ մարմնեղէն կերպարանօք: Հին հեթանոսք որք ըստ բաւականի գերբնականութիւն կընդունէին, պիտի ծալըրէին այսպիսի հաւատ մը, եւ անհնարութեանց կարգը պիտի դասէին զայն, եւ խելագար պիտի համարէին ո եւ է անձ որ պնդէր թէ իրօք մեռած մարդ մը տեսած եւ անոր հետ տեսակցած է: Լաւ գիտեմ որ կան մի քանի հեթանոսական պատմութիւնք այնպիսի մարդկանց վրայ որք միւս աշխարհէն վերադարձած էին, բայց բանաստեղծք, մեծ իմաստութեամբ, անցելցին հնագոյն դարուց մէջ դրած էին զանոնք: Սակայն ներկայ պարագայիս մէջ, պատմութիւնն կը մերժէ տալ բաւական ժամանակ, այնպէս որ անհնարին է որ յարութեան պատմութիւնն այս աստիճանական եղանակաւ աճած լինի ընդ հովանեաւ հեռակայ անցելցին:

Ի՞նչ է ուրեմն այն իրողութիւն ընդ որում պարտին անհրաժեշտաբար մաքառիլ նոքա, որք կը ժխտեն յարութեան իրականութիւնն: Ոչ այլ ինչ է բայց եթէ այս, թէ կարգ մը անձինք հաւատացած էին թէ տեսան զՅիսուս յարուցեալ, Նորա խաչելութենէն մի քանի օր կամ մի

քանի շաբաթ վերջ, եւ որ աւելին է, խօսակցեցան ընդ Նմա անջատաբար եւ ընկերաց հետ ի միասին :

Թող ընթերցողն ինքնին երեւակայէ թէ որ աստիճան դիւրահաւանութիւն պէտք պիտի լինէր որպէս զի կարգ մը մարդիկ եւ կանայք կարող լինէին հաւատալու թէ նոքա ոչ թէ միայն տեսած, այլ նաեւ խօսակցած էին անձի մը հետ որ հրապարակաւ գլխատուած էր զարդիս մեծ քաղաքի մը մէջ, եւ ոյր մարմինն տակաւին կը մնար մօտ ի գերեզմանի, եւ որք իրօք ձեռնարկին ընկերութիւն մը հիմնել այդ հաւատոյ հիման վրայ, եւ այդ ընկերութիւն լինէր երկրի բալոր հաստատութեանց մեծագոյնն, սրբագոյնն եւ ամենէն ազգեցին, եւ որ աւելին է, նոքա իրօք կարենային յաջողիլ ձեռնարկին մէջ :

Նոքա որք խորապէս ուսումնասիրած են մարդկային միտքն՝ երեք կարեւոր պայմաններ դրած են արտադրելու համար այն մտային պատրանք որոց արդիւնքն եղած է ենթակայական տպաւորութիւններն արտաքին իրականութիւն կարծել։ Մոքա են կանխակալ դատում, հաստատուն զաղախար, եւ ակնկալուրիւն :

Արդ, ոչինչ ստուգագոյն է քան զայս թէ, ենթագրելով որ այս երեք սկզբունք կը գտնուէին Յիսուսի աշակերտաց մէջ, սոքա պիտի գործէին այնպիսի ուղղութեամբ մը, որ բացէ ի բաց ներհակ պիտի լինէր այն ուղղութեան զոր կը պահանջնեն այս հայեցողութեան ջատագովք :

1. Իւրեանց կանխակալ դատունք ամենեքին նպաստաւոր էին տեսանելի կերպիւ իշխող եւ տիրապետող Մեսիայի մը, եւ վերջին աստիճան ներհակ էին խաչեցեալ Մեսիայի մը գաղափարին և Խաչելութեան գաղափարն իսկ խորտակեց իւրեանց սիրելագոյն յօսերն։ Ուստի նոցա կանխակալ դատունք ուղղակի հակառակ էին յիշեալ հայեցողութեան պահանջած վիճակին, որով պիտի արտադրուէր հարկ եղած մտային պատրանքն։

2. Նոցա ունեցած հաստատուն գաղափարներն փոխան արտադրելու կարգ մը ցնորային հրահանգներ իւրեանց յարուցեալ Վարդապետէն, վերատին կառուցանելու զեկեղեցին՝ Նորա հոգեւոր Մեսիայութեան հիմանն վրայ, անվրիպելի կերպիւ պիտի առաջնորդէին զանոնք տեսնելու այնպիսի ցնորային երեւոյթներ, որք համաձայն պիտի լինէին

հրէից վաղեմի Մեսիայական գաղափարաց : Եթէ հաստատուն գաղափար մը երբեք ցնորդ կարտադրէ դիւրահաւան մտաց մէջ, այդ ցնորդ անշուշտ իւրեանց կին գաղափարաց համաձայն պիտի լինին եւ ոչ թէ պիտի ծնուցանեն նոր գաղափարներ : Ոչինչ կրնայ երեւակայուիլ որ լինի նուազ յեղափոխական քան « հաստատուն գաղափարներն » եւ ուստի սոքա պիտի չօգնեն մեզ ամենեւին բացատրելու հոգեւորական Մեսիայութեան մը գաղափարին ծագումը, կամ այդ գաղափարի հիման վրայ եկեղեցւոյն վերաշինութիւնն :

3. Գալով յարութեան մը ակընկալութեանն, որոշակի կարող եմք ըսել թէ Յիսուսի աշակերտք չունէին երբեք զայդ ակընկալութիւն : Այսպիտի ակընկալութիւնն մը ենթադրելու համար եթէ երբեք կայ հնարաւոր փաստ մը, այն ալսա պիտի լինի թէ մեր Տէր գուշակած էր զայդ դէպք ամենայստակ բանիւք : Բայց անհաւատք երբեք չեն համարձակիր զայս պնդել, որովհետեւ զայն ընդունեն համաձայն պիտի չինի իւրեանց դրից : Սոսկ սա տեսակ ընդհանուր խօսք մը թէ երբ ինք մարտիրոսանայ, դարձեալ

պիտի ապրի իւր փաստին ապագայ յաջողութեամբն, այնչափ անորոշ խօսք մ'է որ չկրնար երբեք արտադրել ակընկալութեան այն նախանձայոյզ վիճակին որ հարկ պիտի լինէր իւր նկատմամբ այնպիսի ցնորային տեսիլներ ստեղծելու որ զնա իրավէս յարութիւն առած համարէին, քանզի միշտ ի մտի ունենալու եմք նաեւ որ իւր մեռեալ մարմին իրենց մօտնէր ի գերեզմանի, ընդ հսկողութեամբ կամ իւր բարեկամաց եւ կամ իւր թըշնամեաց :

Ուրեմն անյոս բան է ջանալ այս երեք սկզբանց ո եւ է միոցն միջոցաւ արտադրել պահանջեալ ցնորային տեսիլներն :

Դիւրին բան է ուսանողի մը համար իւր գրասենեկին մէջ հնարել այն հայեցողութիւնն թէ Մարիամ Մագդաղենացի, ի մէջ իւր վշտի եւ յուսաբեկութեան, զպարտիզպանն Յիսուս կարծեց . խորհեցաւ թէ Նա յարուցեալ էր ի մեռելոց, եւ հազորդեց զիւր նախանձայուզութիւն այլոց եւս . բայց նոքա որ իրականութեան վրայ գործնական փորձառութիւն ունին, աներկրայ պիտի լինին թէ զայս ըսելն շատ աւելի դիւրին է քան զայն կատարելն : Ի՞նչ, սոքա կուզեն մեզ հաւ-

տացնել թէ նախանձայոց կին մը յաջողեցաւ համոզել շատ մը ուրիշներ որ միքանի օր յառաջ նախըլութեամբ մեռնող անձ մը , եւ ոյր մարմին կը կենար մօտակայ գերեզմանի մը մէջ , իրեն երեւցած էր մարմնով , եւ անոնք եւս այսու պատճառաւ , առանց ուրիշ քննութիւն մը ընելու , ընդունեցին իր իրողութիւն թէ Նա յարուցեալ էր ի մեռելոց : կը հարցունեմ , նոքա ընդունեցին զայս իր իրողութիւն , առանց զնա միանգամ տեսնելու չնորհն ունենալու . կամ թէ սոքա ամենեքին իրենց դիւրահաւան նախանձայուղութեան գագաթնակէտին մէջ , սկսան յարուցեալ թիսուսի տեսիլներ տեսնել եւ զանոնք իրական առարկայներ կարծել , եւ բոլոր այս միջոցին թիսուսի մարմինն մօտակայ գերեզմանի մը մէջ կը կենա՞ր : Դեռ ինչե՞ր հաւատալու պիտի հրաւիրուիմք յանուն փիլսոփայական պատմութեան :

Բաց յայսմանէ . պիտի հաւատամիք թէ իւր աշակերտք առանց իրմէն հեղինակութիւն ունենալու համարձակեցան վերաշնելու զեկեղեցին հոգեւոր եւ անտեսանելի Մեսիայի մը հիմանն վերայ , փոխան երկրային եւ տեսանելի Մեսիայի

մը : Բնել Նորա անձ նոր դրութեան կենաց կեղրոնն , եւ կին ասսուածագետութեան փոխան՝ տիեզերական Եկեղեցոյ մը հիմունքն դնել : Ահա այս կէտն դէմ առ դէմ կը բերէ մեզ այն անընկնձելի գժուարութեանց ամբողջ զանգուածին որով չըջապատեալ է ցնորից հայեցողութիւնն :

Պարտիմ մի անգամ եւս ուշադրութիւն հրաւիրել սա իրողութեան թէ , նոքա որ կը պնդեն թէ Նորա յարութեան մասին ընծայուած հաւատն Յիսուսի աշակերտաց մտային պատրանաց արդիւնքն էր , հարկ է որ բացատրեն , ոչ թէ միայն զայդ հաւատ , այլ թէ ինչպէս հնար եղաւ փոխան երկրաւոր Մեսիայի մը , հոգեւոր Մեսիայի նոր հիմանն վրայ կատուցանել զեկեղեցին , եւ բացատրեն նաև բոլոր այս շարժման մէջ տեղի ունեցած այն ամենակարեւոր փոփոխութիւններն որք այս հիմնական փոփոխութենէն ծագումն առին : Դիտեմ որ պիտի պնդուի թէ իւր դիւրահաւան հետեւողք երեւակայեցին թէ , թէպէտ իւր մարմինն գեռ կը մնար Նորա բարեկամաց եւ կամ թշնամեաց ձեռքն , Նա յերկինս առնուեցաւ , ուստի գարձեալ քիչ ժամանակ վերջ պիտի գար իւր տեսանելի Մե-

սիայական փառօք : Բայց միեւնոյն ատեն Եկեղեցին անքակ պահուելու էր . Եւ այս կրնար կատարուիլ միայն նորոգ ձեւ մը տալրվ այն Մեսիայական գաղափարին ոյր վերայ կառուցեալ էր այն : Մակայն եւ այնպէս, օրեր, ամիսներ եւ տարիներ անցան, եւ Յիսուսի վերադարձն տեղի չունեցաւ : Ուստի համայնական ջնջումէ մը խուսափելու համար, նախնական ընկերութեան ամբողջ հիմք ամենայնիւ նորոգ եղանակաւ վերաշինելու հարկին գամբ քան զգամ առաւել ստիպողական կը լինէր : Բայց անվիճելի պատմական իրողութիւն մ'է թէ Քրիստոնէական ընկերութիւնն յետ իւր Հիմնադրին մահուան փոխանակ տկարանալու եւ ջնջուելու, առաւել քան զառաւել բարդաւաճեցաւ : Պիտի հրաւիրութիմք հաւատալու թէ աշակերտք պիտի յանդգնէին այսպիսի մի քայլ առնուել, եթէ հաստատապէս համոզուած չլինէին . թէ իւրեանց Վարդապետէն որոշ հրահանդ ընդունած էին զայդ փոփոխութիւն ի գործ դնելու . կամ թէ կարգ մը տգէտ մոլեռանդներ, որպէս կ'ենթադրուի, բաւական հանձար ունէին հնարելու զայն հսկայական փոփոխութիւն ոյր հետեւանքն եղաւ Յիսուսի Քրիստոսի

Ընդհանրական Եկեղեցւոյ կառուցումն , յորմէ այնքանի ազդեցութիւնք ծաւալեցան ընդ ամենայն աշխարհ :

Դառնամք վերստին ցնորից հայեցողութեան : Եւ արդ ի՞նչ բանի հաւատալու կը հրաւիրութիմք : Փոխանակ ընդունելու Յարութիւնն իրը Եղելութիւն, — և պէտք է դիտել, եղելութիւն մը որ ամենայնիւ բաւական է բացատրելու Եկեղեցւոյ պատմութեան բոլոր յետագայ երեւոյթն — մեզմէ կը ինդրուի հաւատալ թէ այդ հաւատան ծագում առաւ, քանզի Յիսուսի աշակերտք յետ Նորա խաչելութեան իւրեանց Վարդապետին ցնորային տեսիլներ տեսան եւ զանոնք իրականութիւն կարծեցին : Այդ պարագայի մէջ նոքա ոչ թէ միայն մի տեսիլ՝ այլ շատ մը տեսիլներ . ոչ թէ միայն անջատաբար՝ եւ ի միայնուրեան , այլ հաւաբար պիտի իր տեսած շինէին : Այս մասին Սրբոյն Պօղոսի Վկայութիւնն բացարձակ է, եւ տեղեկութեան համար իւր ունեցած միջոցներն անջուշտ առատ պէտք էր լինէին : Կայ անձ մը, որ նորաթղթերն ի ձեռին, համարձակի սնդել թէ նա գրեց, գիտալով թէ ինչ որ գրեց լոկի իրմէ հնարուած բաներ էին : Նա կը պատմէ մեզ թէ առանձնական տեսակ-

ցութիւններ ունեցած էր ընդ Պետրոսի եւ ընդ Յակովոսի, եւ նախ թէ սոքա երկոքին կը հաւատային թէ առանձին տեսակցութիւններ ունեցած էին ընդ յարուցեալ Յիսուսի Հաւատալի^բ բան է որ զայս տեղեկութիւն սոտացած չը լինի անոնցմէ, երբ իրօք երկու շաբաթ բնակեցաւ ի տանն Պետրոսի, եւ անձնական տեսակցութիւն ունեցաւ ընդ Յակովոսի: Կը պատմէ նաեւ մեզ թէ ուրիշ առթիւ մը տեսակցութիւն ունեցած էր նաեւ Առաքելական մարմնոյն վերաբերող գոնէ ուրիշ մէկ անձի մը, Յովհաննէսի հետ, եւ կրնծայէ մեզ նաեւ այլ իմն տեղեկութիւն թէ, մետասան առաքեալք, երբ ամենեքին ի միասին ժողովեալ էին, կը հաւատային թէ երկու տարբեր առթիւք, տեսակցութիւններ ունեցան ընդ յարուցեալ Վարդապետին: Նաեւ կը պատմէ մեզ թէ, ուրիշ առթիւ մը հինգ հարիւր անձանց հանաքաբար երեւեցաւ: Սոքա ամենեքին ցնորմցին երեւոյթներ էին: Բոլոր աշակերտք ի միասին տեսիլներ տեսնելու, եւ զանոնք իրականութիւն կարծելու հետամուտ եղած էին: Երբ այսպէս անհատաբար եւ հաւաքաբար կերեւակայէին թէ կը տեսնէին զիւրեանց

Վարդապետ, անոնցմէ մին երբեք բան մը չը հարցո՞ց Նմա, եւ եթէ հարցուց երեւակայական պատասխա՞ն մը ընդունեց: Կը հարցնեմ, հաւատալի^բ բան է որ այն պարագայից մէջ, չը հարցնէին իրեն թէ ապագային մէջ ինքն բնչ ընթացք պիտի բռնէր-կամ երբ մեկնէր, իրենք բնչ ընթացք բռնելու էին իւր սկսած գործն ի գլուխ հանելու մասին: Բոլորովին անհաւատալի^բ բան է որ այս կերպ հարցմոնք ուղղած չը լինին: Սյս կերպ հարցմանց նոքա կամ ընդունեցին պատասխան եւ կամ ոչ: Եթէ պատասխան չընդունեցին յայնժամ պղպջակն իսկ եւ իսկ պայմանած պէտք է լինի: Եթէ կը կարծէին թէ պատասխան ընդունեցին, այդ սկսած խանիք ամենեքին 'ի հարիէ երեւակայական պէտք էր լինէին, եւ այս բան իւր մէջ պիտի պարունակէր երեւակայական խօսակցութեանց ամբողջ շարք մը:

Սյն իրողութիւն թէ եկեղեցին խաչելութենէն անմիջապէս յետոյ կրկին կառուցուեցաւ, բացարձակապէս կ'ստուգէ թէ Յիսուսի հետեւողք հաւատացած պէտք էր լինէին թէ իւրեանց յարուցեալ Վարդապետին հետ խօսակցութիւններ ունեցան, եւ այս խօսակցութեանց մէջ

Նա հրահանգ տուաւ զԵկեղեցին վերստին
կառուցանելու եւ հրահանգ տուաւ նաեւ
վերացինութեան եղանակի մասին. քանզի
որպէս ըսի արդէն, եթէ հաւատացած չը
լինէին թէ ընդունեցին այս կերպ հրա-
հանգ, բոլորովին անհաւատալի բան է
որ յանդգնէին այդպիսի ձեռնարկի մը.
եւ յանդգնէին զԵկեղեցին վերստին հիմ-
նել Նորա յարութեան եւ հոգեւոր Մե-
սիայութեան հիման վրայ, եւ այն իսկ
ընդգէմ այն ամենայն դիմադրութեանց
որոց պիտի պատահէին հարկաւ։ Սակայն
եթէ Նորա յարութեան մասին իրենց ու-
նեցած հաւատ մոտայն պատրանաց արդ-
իւնք էր միայն, ուրեմն այն հրահանգք
իսկ, զորս կը կարծէին թէ ընդունած
էին, եւ ոյց վերայ յաջողութեամբ գոր-
ծեցին, պէտք էր լինէին սոսկ տեսլիներ,
իւրեանց խանգարեալ երեւակայութեանց
ծնունդն։ Եւ ինչ որ աւելի զարմանալին
է, պէտք էր որ ամենեքին երեւակայէին
թէ միեւնոյն խօսքերն կը լսէին, ապա
թէ ոչ գործողութեան համար կերպ
կերպ ծրագիրներ պիտի ունենային։

Որպէս զի կարող լինիմք այս օրինակ
հայեցողութիւններն ընդունիլ իրը բա-
ցատրութիւն իրական եղէլութեանց, հարկ

կը լինի որ ունենամք առաւել դիւրահա-
ւանութիւն քան զոր անհաւատք կը նծա-
յեն Տեառն մերոյ նախակին հետեւողաց։

Բայց յաւելումք զայլ իմն դիսողու-
թիւն։ Յարութեան նկատմամբ եղած հա-
ւատոն սին հաւատ մը չէր. նման հասա-
րակ ուրուականային պատմութեան մը՝
կամ սովորական հրաշքի մը հաւատոյն։
Այսպիսի հաւատք ոչնչիւ կը սկսին եւ ո-
չնչիւ կը վերջանան. բայց այս հաւատ
ունէր բայց բաւականի կորով եւ զօրու-
թիւն վերստին կառուցանելու զԵկեղեցին
ընդգէմ մէծագոյն դժուարութեանց եւ
վոտնգաց։ Ուրեմն գաղափարային հաւատ
մը չէր այն տածեալ այնպիսի անհաւաներէ
որք ոչինչ գործէին անոր պատճառաւ,
բայց հաւատ մէր այն որ կը կրէր իւր
վերայ մի հաստատութիւն որ կանգուն
մնացած է տասն եւ ութ դար, եւ մարդ-
կացին սեռի վրայ այնքան հզօր ներգոր-
ծութիւն ունեցած է, որոյ նման պատմու-
թեան մէջ ծանօթ ոչ մի հաստատութիւն
երբեք ունեցած է։ Այս հաւատ սկսու-
ծաւալիլ շարունակաբար. մինչեւ որ դեռ
եօթանատոն տարի շանցած՝ հաստատա-
ովէս հիմուեցաւ Հոռվիմէական կայսերա-
թեան բոլոր մէծ քաղաքաց մէջ, և գըու-

նուեցաւ որ մարտիրոսութեան փորձաքարին եւս տոկալու կարող էր : Պատմութեան մէջ ուր հնար է գտնել եղական ժողովուրդ մը որ կիմնեալ լինի այս հաւատոյ վրայ թէ մարդ մը որ հրապարակաւ մեռուցեալ էր , գարծեալյարեաւ ի մեռեց , եւ այսպէս ապացուցուեցաւ թէ Աստուծոյ թագաւորութեան արքայն էր : Դիւրին բան է համոզել շատ մը մարդիկ եւ կիներ որ ընդունին այսքանի զարմանահրաշ եղելութիւն մը : Ուր կրնայ զըստնուիլ մի այլ հասաստութիւն , որ գարերով կանգուն մնացած լինի , որ բոլոր ուրիշ հաստատութեանց միահաղոյնի գործ դրած ազդեցութենէն մեծագոյն ազդեցութիւն մը ունեցած լինի . եւ անոնց ամենուն մարդկային մտաց վրայ միահաղոյն ունեցած զօրութենէն գերագոյն զօրութիւն մը ունեցած լինի , եւ որ սակայն կառուցեալ լինի կարդ մը ռամկային հրաշից հիման վրայ : Կը հարցնեմ , ուրուականային պատմութեանց , հրաշից եւ սովորական ոգեկանութեան , ամբողջ շեղջակոյտն ինչ ըրած է զաշխարհ բարեկարդելու հսմար : Մեր օրերու մէջ շատ ինչ կը լսեմք ոգեկանութեան և նորա զարմանալեաց վերայ . այդ հիման վրայ հաստատուեցան . ո

եւ է մեծ հաստատութիւն , կամ հաւանականութիւն կայ թէ պիտի հաստատուի այսուհեան : Սորա յայտնութեանց միջոցաւ մարդկային սեռն , կամ նորա մի մասըն բարւոքած կամ զգօնացած է : Այս հարցմանց միայն մի պասասիսան կրնայ տրուիլ : Ոգեկանութիւնն՝ անտեսանելի աշխարհի գաղտնեաց թափանցելու և բուր նմանօրինակ հրաշից համար ունենալ կարծած ամեն զօրութեամբքն՝ ոչինչ կատարած է . սոքա զմարդ ոչ լաւագոյն եւ ոչ սրբագոյն գործած են . ոչ միայն այսչափ , այլ նաեւ կատարած չեն գիւտ մը որ ընդգարձակած լինի ոգեկանութեան յարողներէն միոյն գիտութիւնը . եւ կամ մինչեւ իսկ նորա հարստութիւնը աճնցուցած լինի : Բայց յարութեան Աւետարանին նըրկատմամբ՝ մեծ Քրիստոնեայ առաքեալն կարող էր գրել անոնց որք արդեամբ տեղեակ էին եղելութեանց , իւր թղթոց առաջնոյն մէջ , որ գրեալ էր խաչելութենէք քսաններեք տարի վերջ միայն , « Անդադար յիշելով ձեր հաւատոյ գործը եւ սիրոյ աշխատութիւնը եւ Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի յուսոյն համբերութիւննը՝ Աստուծոյ եւ մերչօրը առջեւ . . . Որ մեր Աւետարանը ոչ թէ խօսքով միայն եղաւ ձեզ՝

այլ եւ զօրութեամբ եւ Հոգւով Սրբով եւ
շատ ազդուութեամբ . . . դուք եւս մեզ
եւ Տիրոջը նմանող ըլլալով՝ . . . եւ
ինչպէս դուք դարձաք ի կռոց յԱստուած
ծառայել կենդանի եւ ճշմարիտ Աստու-
ծոյ , եւ սպասել անոր Որդւոյն յերկ-
նից , զոր ինին յարոյց ի մեռելոց » (1) :
Եւ շրմ տարի վերջ գրեց նմանապէս
խոր միջոցաւ դարձի եկողներու ու-
րիշ խմբի մը , յետ հաստատելոյց թէ նո-
քա Քրիստոնեայ լինելէ յառաջ մարդ-
կային սեւն անպատճող պղծագոյն մո-
լութեանց մէջ թաթաւեալէին . «Եւ ձենէ
ոմանք սյնպիսի էիք . բայց լռացուեցաք ,
բայց սրբուեցաք , բայց արդարացաք յա-
նուն Տեառն Յիսուսի եւ մեր Աստուծոյ
Հոգւով» (2) :

Ուրեմն վերն յառաջ բերուած հնարա-
ւոր երեք կարծեաց սուաշինն է որ կըր-
նայ ընդունուիլ : Յիսուս յարեաւ ի մեռե-
լոց : Եթէ այս ճշմարիտ եղելութիւն մ'էր ,
պատմութեան իրողութիւններն գոհա-
ցում կը ստանան , եւ եկեղեցւոյ ծագ-
ման համար եւս բանաւոր բացատրու-
թիւն մը կը դանեմք , ուրիշ ո եւ է հա-

(1) Ա. Թես. Ա. 5-10:

(2) Ա. Կորն. Զ. 11:

յեցողութիւն ոչ այլ ինչ կո՞նայ ընել բայց
եթէ պահանջել մեզմէ յանուն մի պատիր
փիլստիցութեան՝ որ ունենամք ան-
սահման դիւրահաւանութիւն :

Այժմ կը գանուիմ այնպիսի դրից մէջ
որ կարող եմ Աւետարանաց ընծայել ի-
րենց պատշաճ տեղին իբր պատմական
գրութիւնք : Վերոյիշեալ իրողութիւնք
հաստատուելով այնպիսի ապացոյցներով
որք բոլորովին անկախ են աւետարանաց
վկայութենէն , անհաւատից համար անօ-
գուտ է պնդել յարութեան նկատմամբ
թէ Աւետարանք գրուեցան անանուն հե-
ղինակներէ . իրենց պատմած դէպքերէ
շատ վերջ , բոլովնետեւ յարութեան ճշ-
մարտութիւնն կրնայ հաստատուիլ առանց
գիմելու անոնց վկայութեան : Ուրեմն ,
եթէ իրողութիւն է թէ Յիսուս Քրիստոս
յարեաւ ի մեռելոց , բոլորովին կը ջնջուի
այն ի յառաջագունե ենթադրութիւն
ընդդէմ նոյսա հրաշային պատմութեանց ,
որոց գայութեան պատճառաւ է որ ան-
հաւատք զանոնք ոչ-պատմական կը հա-
մարին , և ոչ թէ միայն այսքան , այլ շատ
աւելի հաւանական է որ Յիսուս Քրիս-
տոս հրաշք գործած լինի քան թէ ոչ :
Ուստի Աւետարանք կրնան ընդունուիլ


երբ Յիսուս Քրիստոսի պաշտօնէութեան յիշատակագիրներն (եւ նոքա կը յայտարաբեն թէ այս էր նոցա նպատակ) գըրեալ նոցա հեղինակներէ Քրիստոնէութեան հիմնական սկզբունքներն ուսուցանելու դիտումով։ Նոցա տեղեկութիւնք հատակառոր են . բայց եղելութեանց հիմնական պատմութիւններ են : Զը գրուեցան վիճաբանական նպատակաց համար, այլ 'ի շինութիւն հաւատացելոց :⁽¹⁾ Առարկուած է թէ նոցա տեղեկագրութիւնք կը պարունակեն պատմութիւններ զորս գժուարին է ընդ միմեանս հաշտեցնել դոյզն մանրամասնութեանց մէջ : Կ'ընդունիմթէ այսպէս է, եւ թէ այս երեւոյթ կ'ունենան այն գաս մը գրութիւնք որոց կը վերաբերին Աւետարանք . այս կարգի գրութիւնք են, ոչ թէ կանոնաւոր պատմութիւնք, այլ կրօնական յիշատակարանք, որք բնաւ չեն խոստանար կատարեալ եւ անընդհատ պատմութիւն մը հայթայթել մեզ։ Նոցա մտաց մէջ ամենէն վերջին բանն էր ընդդիմաբանից առարկութեանց դէմ անձերնին պաշտպանել։ Յարութեան կիւրակէ աւուր դէպքերն ամենամեծ

(1) Կէտ մ'է այս զոր ամեն ուսանող պարտի խնամով՝ ի միտ առնուր.

յուզման մէջ պէտք էր ձգած լինէին Յիսուսի հետեւողներն։ Այդ դիպաց մասին առաջին երեք Աւետարանաց մէջ տրուած տեղեկութիւնք այս տեսակ պարագայից մէջ գտնուող մարդոցմէ եւ կիներէ ակնկալուածին ձշդիւ կը համապատասխանեն։ Սոքա ընդհատեալ եւ անկապակցեալ են, եւ ջանք մը չ'երեւիր զանոնք հիւսելով անթերի ամբողջութիւն մը կազմելու, սակայն, իրենց վկայութեան բոլոր գրւիսաւոր իրողութեանց մէջ նոցա վկայութիւն կը համաձայնի, եւ նոքա լիուլի հաստատուած են չորրորդ Աւետարանի ականատես հեղինակէն։ Եւ յիշաւի այսպէս պէտք էր լինել, եթէ նոքա կը պարունակէին հարազատ վկայից տեղեկագրութիւններն, եւ անըուշո այսպէս պիտի չը լինէին նոքա, եթէ գրուած լինէին այնպիսի մարդոցմէ որք նպատակի մը համար արգէն միաբանած էին եւ որք կաշխատէին գժուարութիւններն բառնալ և կամ առարկութեանց պատմասխանել։ Լըսեմք զոր ինչ կըսէ այս կէտիս վրայ արդի սկեւպտիկեանութեան բարձրագոյն հեղինակութեանց մին, « Անօգուտ է » կըսէ Ուէսթմինսթը Ռըվիու « Խծքծել դոյզն մանրամասնութիւններն։ Ամենայն պատ-

մութիւնք կը պարունակեն զանազանութիւններ, կամ ըստ ոմանց հակասութիւններ, փոքրագոյն կէտերու մէջ : Հերոդոտոսին սկսեալ մինչ ի Պ. Ֆրուտ բոլոր գրեալ պատմութիւննք այսպէս եղած են : »

Ուստի թող անհաւատք՝ որպէս ո եւ է արտաքին պատմութեան՝ նոյնպէս նաեւ Աւետարանի պատմութեան գլխաւոր իրողութիւններն վիճարանութեան առարկայ ընեն, եւ մեք պիտի ելնեմք ընդդէմնոցա : Ի վեր քան զամենայն թող չխծնդեն հրաշխ պատմութեան դպրն մանրամասնութիւններն, այլ թող վիճարանին այն մեծ հրաշխ՝ Յիսուսի Քրիստոսի Յարութեան վրայ, ոյր ձշմարտութիւն Նոր Կտակարանի մնանենագիրք նեցուկ ըրին Քրիստոնէական կրօնի գոյութեանն . քանզի եթէ այդ հրաշք չունենայ պատմական հիմունք, Քրիստոնէական Եկեղեցին քայլայեալ աւերակ մը պէտք է լինի : Խոկ եթէ Յիսուս Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Քրիստոնէութիւն պէտք է լինի մի Աստուածային յայտնութիւն, հակառակ այն ամեն առարկութեանց զրոս անհաւատք կը մղեն ընդդէմ նորա, կամ այն կարծեցեալ անհամաձայնութեանց որոցմով կ'սոգտանեն նոքա Աւետարանաց պատմութիւններն :



1781



17.3.6